

Դարձեւալ գիւղիս մէջ որմնաշէններն ու առարձադործները վրահայ ծագումով ծովաբոցի “թուրքեր” են, որոնք գիւղէս երկու աւուր ճամփայ հեռաւորութեամբ Վէրծան (Վրէժհան) գետոյն վրայ կը հնակին, Ճորոխի մօտ: Ասոնք կը գործածեն շատ բառեր, որոնք կամ հայերէն են եւ կամ — երբ նաեւ նախնաբար օտար, — հայացի ձեւ մ'առած են, եւ որոնք գոնէ մեծ մասամբ՝ անշուշտ արդէն կը գործածուէին իրենց նախնիքներէն, երբ տակաւին հայախօս էին: Մենք զառնք բոլորն ալ — նոյն արուեստից վերաբերեալ — անցուցինք մեր բառարանին մէջ անխտիր: Օրինակի համար՝ տախտակ ձեւելու մեծ սղոցը կ'անուանեն պար կամ Խոյը (Հմմտ. Խոյ), Խոյնքի: — Քար կոտրելու կամ ձեղքելու մեծ մուրճը Հարուսու. — անոր փոքրը՝ մէկ ձեռքով բանեցընելու համար՝ մաշայ. — Քար փոքրելու երկաթը՝ ական տալու համար՝ մարտիք. Փոքր հերիւնը, որով տախտակներուն վրայ զարդեր կը հանեն՝ ուսումնայ եւն: Նոյնպէս կը գործածեն Քըլը, Խոյնիւ, Խոյու, ուշ եւն:

Բնական է որ թէ ասով եւ թէ վերջապէս այսպէս կամ այնպէս մեր բառարանին մէջ հիւրնեկալած ենք նաեւ շաբք մ'օտար բառերու: Մենք այս նկատմամբ քայլ մ'ալ աւելի յառաջ գացինք, եւ բառարանին մէջ առ ինք նաեւ այնպիսի տաճկերէն (պարսկ., արաբ.) բառեր, որոնց միշտ համազօր բայցատրութիւնները չունինք գտառարարբառին մէջ, մաս մ'առ հասարակ հայերէնի մէջ, եւ գարձեալ բառեր՝ որոնք սովորական գործածութեան մէջ են: Զոր օրինակ՝ Քէֆ, հալու, հարամ, իետապար, իլլաֆ, մաշայ, մաշոյ, հալ էնէլ, նալ էնէլ, տալալ (տուղան էնէլ) եւն: Կը յուսանք սակայն թէ մեր բառազիքն ուսումնասիրովները պիտի գտնեն որ այս մասին շատ չափաւոր սահման մը գծած ենք:

Դրացաւ ի

ԽՈՅՈՒՀԱՅՈՒԹԻՒՆ, ի ՄԻՒՀԱԹԱԴ

Հ. Մ. ՀԱՅԵԱՆ

1908—1914:

Դիտողութենէ, շատ աւելի հայախառն բարբառ մը կը խօսին: Այս իրերը բնականապէս միշտ փոփոխելու եւթակայ են, եւ հայ բարբառի մնացորդը անընդհատ կորսուելու վասնդի ներեւ կը մնան:



ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ԳՐԻԳՈՐԻԱՆ ԱՂՋՄԱՐՑԻ

Եթէ լնդ պայտառութիւն երկուից հայաստան աշխարհին, ընդ օդոցն զուարթութիւն, ընդ պատշարերութիւն երկին, ընդ պատիկն եւ սուր հանձար բնակչացն եւ ընդ չերմաշիմն եռանդուն մուաց նոյանցիցին, հարկ է առել թէ նշանաւոր յցի էին մեքն յերգս վեհապանութեան, զի այնպիսի ինչ վայրք են մուսայիցն գտառք:

Կարարագիր ուսմանց 87:

Հին վասպուրականի թագաւորութեան մէջ՝ բղնունեաց ծովու յարածուփ ալիքներէն կը բարձրանայ դարերէ ի վեր պատմական աստուածապահ կղզեակն Աղմամար, “որ վայել չացեալ ունի զգեղ վայելութեանն ամրացեալ ալեօք եւ պարսպիալ իրուխտացեալ կոհակօք¹: Երբեմն անուանի իրերեւ անքայթ բերդ, ապա եպիսկոպոսանիստ քաղաք եւ նշանաւոր ուխտավայր, երբ գագիկ Արծրունի կանգնեց հնա Ս. Խաչի հոյակապ հիեղեցին: Կղզւոյն նշանակութիւնն աւելի մեծցաւ երբ ժբ դարէն ի վեր տեղոյն ժառանգներն սեպհականեցին իրենց տան կաթողիկոսական տիտղոս: Թէեւ Սելջուկն եւն ապա Օսմանեան տիրապետութեան ժամանակ՝ երկրին քաղաքական անկախտութիւնն բարձաւ եւ անտեսապէս ինկաւ աշխարհը, բայց ժեւ եւ ժաջ գարերուն կրկին ծաղկեցաւ մտաւոր կեանքը Աղմամարայ եւ շրջակայից մէջ, երբ Զաքարեանք եւ Գրիգորիսեանք կը բազմէին կամողիկոսական աթուին վրայ, երբ անապատք լի էին սրբակրօն միայնակեացներով եւ Յակոբ Արծիկէացի, Գրիգորիս, Զաքարիա Գնունեցի, Քուչակ... մուսայից պարին մէջ կը հնչեցնէին իրենց լարերը:

Կղզեակիս պարգեւն է Գրիգորիս Աղմամարցի, սերած անոր թագաւորազարմ ժառանգութիւնն, ծնած անոր յարածուփ ափանց վրայ, ամած եւ սնած անոր յորդաջուր ջրերէն եւ քաղցրաշունչ զեփիւուէն:

Շննդավայրին զուարթ բնութիւնը, իր անհատին վարզուն երեւակայութիւնը եւ նպաստաւոր պարագայք յառաջ բերին իր մէջ կիրթ, փափուկ եւ զգայուն անձնաւորութիւն մը, որ կատարեց նշանակալից գեր իւր դարուն. ոչ այնչափ գործնական ասպարէզի վրայ իրեւ կաթողիկոս՝ որուն սահմանուած էր անդստին

¹ Գանիել Աղմամարցի ի վերջ թուվմ. Արծրունեց)

յարգանդէ, որչափ գրական ասպարեզի վրայ: Խբր այսպիսի կը ներկայանայ մեղի գրիգորիս մին միջնադարեան հայ Պառնասի նշանաւորագոյն գէմքերէն:

1. Գրիգորիսի կենսագրութիւնը: — Բարձր՝ թագաւորական զարմէ կ'իջնային գրիգորիսի նախնիքը. « յարմատոյ եւ ի ցեղէն մեծ թագաւորին (Արծրունեաց) գագկայ¹, († 936): Պապին անունը Մարգարէ գրիչը կը կոչէ « Սմբատ թագաւոր », եւ մամին՝ « Խանոյ-Բէկ-Խաթուն »: Վերջին Զաքարիանք « Հօրեղբարք »² կ'իջնան իրեն՝ ընդհանուր առմամբ:

Գրիգորիսի մօտաւոր նախնեաց ճիւղառութեան համար շատ կարեւոր յիշատակառ թրութիւններ ունի վենետիկի Մլիթժ. Հարց թ. 41 Ճառընտիրը, որոնք ընդօրինակութեամբ խաւրեց ինձ՝ ըստ ինդրանաց Մեծ. Հ. Բարսեղ Ա. Սարգիսին (21 Դեկտ. 1914), որուն համար շնորհակալութիւնս կը յայտնեմ: Այս յիշատակագրութիւններէն, թէեւ անթուական, կը տեսնուի թէ Ճառընտիրին ստացին եղած է երբեմն Սմբատ թագաւորը, (= արքայուն), եւ ապա թէրեւս նաեւ Գրիգորիսի: Ի մէջ կը բերեմ հոս յիշատակագրութիւնըն ամբողջութեամբ (ակնարկութիւն մը հմմա). Անկանն գիրը առաքելականք. Վենետիկ 1904, էջ ԺԴ):

Թաղ. 38բ. « Մանաւանդ ստացողի սուրբ Քրոջս զՊարոն Սըմբատն եւ զծնողն իւր վԱմիր Գուռջերէն եւ զՊարունակաթուն եւ զՀաւրեղը այլըն տէր Զաքարիա կամուղիկոսն եւ զկենակիցն (իմա՞ Սմբատոյ) զՊէկիիսաթուն եւ զքոյրն իւր (Սմբատոյ) զլանում խաթուն եւ զնախնիքն ամենայն. Եւ զթումայ³ մեղսաթաւալ գծողս, զկարգացողն եւ զլուղոն եւ զԱստուած ողորմի ասողն: » Այսն յիշատակագրութիւնս կրկնուած է նաեւ թշ. 64ա եւ 84ա, որոնց մէջ Սմբատ դեռ Պարոն վերագիրը կը կըէ, (ծանօթ. Հ. Սարգիսինի):

Թաղ. 71ա. « Ողբրմած Աստուած Յիսուս Քրիստոս, ողորմեա ամենայն հաւատացեալ քրիստոնէից, եւս առաւել ստացողի սուրբ գրոցս Սըմբատ թագաւորին⁴ եւ ծնաւղաց նորին Պա-

¹ Յիշատակարան Մարգարէ գրչին՝ յամե 1534, տես վարը էջ 31 ամբողջութեամբ:

² Բայ Մարգարէ գրչի. ինքնին Գրիգորիս աւ Պաշաճ յիշատակարանին մէջ կը ինդրէ յիշել.


Եւ զագգատուչմն իւր միաբան
Եւ զնաւրեղբարքն իւր որբազն
Որ յաշխարհէս փութով եւսն
Պատացին ի դասն յաջակողմեան:

Ա. զթամնուայ կաթողիկոսութիւնը տոչմական մատիր եւ առանձինն ճառել Գրիգորիսի նախնեաց հիւղագրութեան վրայ, որչափ աղքերը թշոյլ կու տան ինձ:
Յ թուի այն թումայ քհ. որ գրած է 1463ին յԱղթամար Մաշտոց մը, նոտարը 216:

³ Սմբատ թագաւոր կենդանի էր դեռ 1468ին, Յիշատակադիր մը այս թուին « յարքունական երկիրս Մոկացն

ըսն Գուռջերէկին եւ Գուռնիախաթունին եւ Հաւրեղբաւրն Տէր Զաքարիա կաթողիկոսին եւ կենակցին (Սմբատոյ) Բյէկիիսաթունին եւ քըւերն խաթունին եւ նախնեաց ամենայնի. Եւ Թումայ մեղսաթաւալ գծողիս, կարգացողացն եւ լողացն եւ Աստուած ողորմի ասողաց:

Ուստի Գրիգորիսի նախնեաց վերջն ճիւղի պատկերն կ'ըլլայ



Պարոն Սմբատ թէ քանի զաւակ ունեցաւ, չէ աւանդուած մեղի, բաց ի միոյն, որ Կակենդէր¹ կը կոչուի Մարգարէ գրչէն: Ասոր ամուսնութիւնն Շահումի հետ՝ օրհնուած է երեք պտուղներով, որոնց անդրանիկն եղած է կը թուի Գրիգորիսի. ծնունդը հաւանականորէն գնելու է Փե գարու վերջին քառորդին, իրը 1480/90ին յԱղթամար, որ տոչմակին ժառանդութիւնն էր իւր ծնողաց. միջին եղայրը Ամիր Գուրգէն ծովամցն եղած է 1534ի մօտերը. իսկ կրտսերագոյնն Սմբատ յիշեալ թուականին տակաւին « կանաչասաղարթ քարունակի կը նկարագրուի: Այդ թուականի Յիշատակագրին համաձայն Հայրը կենդանի էր գեռ, երբ կորսընցուց Գրիգորիսի իւր մայրը: Կ'երեւայ թէ Պր. Կակենդէր յետ մահուան իւր կողակցին կրկին ամուսնացած է առնլով « զգուլան փաշէն » (տես վարը) որ կը յիշուի իրբեւ մայր Գրիգորիսի 1558ին:

Աղջամարայ կաթողիկոսութիւնը տոչմական ժառանդութիւնն էր « թագաւորական տան. եւ հաւանականաբարար Գրիգորիսի յարգանդէ ծնողաց ընծայուած էր այս կոչման: Պատակարակութիւնն կ'ընդունի մանուկն Գրի-

Աւետարան մը կը գրէ սի հայրապետութեան նորընծայ կաթուղիկոսի Տէր Ստեփանոսի եւ թագաւորին Սմբատոյ (Փիրզակման, Կոտուրը, 226):

¹ Իւր հօր մասին ակնարկութիւն ըրած է անդամ մը Գրիգորիսի Պղնձէ քաղաքին յիշատակարանին մէջ ինդրէւլով յիշել զիերը.

Ասեւ զՀայրն իւր պատուական զԲաղն կարի յայտ աննշման [= իսկենդէր] Զոր եւ Փրկիչ Յիսուս արքայն Պահէտ աշուն իւր անսասան:

գորիս Աղթամարայ Ա. Խաչ կաթողիկէին գպրաւնոցը, ուր երեւելի էին նոյն դարուն Գրիգոր Բաբունի եւ Յովսէփ Աղթամարցի վարդապետները, որոնք խնամով կը կրթեն զինքը, մասնաւորապէս աստուածաբանական ձիւղին մէջ. այս մասին ակնարկութիւն մը պահուած է Գրիգորիսի ժամանակակից ժամանակակից մէջ (տ. 23—24), ուր խօսքը ուղղելով իւր ուսուցչին Գրիգորի՝ Կըսէ.

“Ճըրթամբքդ աստուածաբան դու ուսուցեր զիս, Որպէս ձուկն ի ծովին՝ դու սընուցեր զիս:”

Մեծ Կըսայ մանկան յառաջադիմութիւնը ու միայն աստուածաբանական՝ այլ եւ գրական միւս ձիւղերու մէջ, որ չափով որ գիտէր դարն աւանդել. եւ քիչ ատենէն կը հանէ Հարդացողին անուն, ինչպէս ինքնին կը խոստովանի առ Գրիգոր տաղին մէջ (տաղ ԺԲ. 9). Ժմէպէտ որ կարդացող անուն ունիմ ես: Կը մարդուի մանաւանդ տաղաչափական արուեստի մէջ, որուն մեծապէս նպաստած է նաեւ իւր բնատուր տաղանդը. դեռ մանուկ հասակին մէջ կը թողովէք նա ոտանաւոր տաղեր, ինչպէս այս կը տեսնուի թ. եւ մանաւանդ ժամանակն. առաջինը յօրինած է նա 1515ին, իսկ երկրորդը 1516ին, որուն վերջն տուներուն մէջ կը դրէ.

“Ըզվարս ճրգնութեան սուրբ Մարինոսի Ռոտաչափ համառօտ ի յաւարտ ածի ի վաշէանին Հայոց յինչն հարէ-րէ, Վաշէան եւ հինչ առը նըմս աւելի (= 1516), ես Գրիգորիս նըմսատը Աղթամարցի, Ապիկարըս տեսուչ եւ անցիշէլի: Ըզվարս ճրգնութեան սուրբ Մարինոսի, Ռոտաչափ համառօտ ի յաւարտ ածի . . . Աւ . . . երջանի բաբունակութէ, Գրիգորէս անուն արթուր հարէ-րէ, Քաջ հըտեղոր ՝ անցողի ի վելլութէ, ես երիշ երանեւալ մէ զարդարի:

Առ հասարակ մեծ հիացմամբ եւ երախտագիտութեամբ կը յիշէ Գրիգորիս իւր ուսուցիչներուն՝ Գրիգորի եւ Յովսէփ Աղթամարցոյ անունները իւր տաղերուն մէջ, մինչեւ իսկ հիւսելով անոնց դրուատիքը առանձին սրտարուղին տաղերու մէջ. Գրիգորին նու իրուած է ժբ. տաղը որ այսպէս կը սկսի.

“Այբէն մինչեւ ի քէն դանդատիմ ես Բաներս ես յում ասեմ, երբ զու լսող չես. Գրիգոր մեծ բարունի առ քեզ դրեցի ես, Դու առ եւ քըննեա, զիմ դանդատու ու տեսու:

‘Նոյնպէս ժետ տաղը, որ Աստուածատուր խաթայեցւոյ նահատակութեան վրայ է, ձօնած է

իւր ուսուցչին, ինչպէս կը տեսնուի վերջին տունէն (տ. 117—120).

“Առ մեծ բարունապետն ճառս այս յարմարի, Որ եւ անուն նորս Գրիգոր յորջարջի. Սորին սպասաւորէ եւ աշակերտի, Գրիգորիս մականունս է Աղթամարցի:”

Յովսէփ Աղթամարցոյ անուան նուիրած է ԺԱ տաղը (1524 թուին), որուն տանց սկզբնաշրջագրերն կը կապեն “Գրիգորիսէ Յովսէփին էր:

Կերուի մեզի հոս քանի մը խօսք Աղթամարցոյ ուսուցիչներու վրայ:

Գրիգոր վարդապէտ, զոր երեք անդամ կը յիշէ մեր բանաստեղծը, իբրեւ “երջանիկ բարունապետ՝ Գրիգորիս անուն արթուն հակող, քաջ հաւտոր եւ անցալը փիլիսոփայ եւ երիցս երանեալ մեծ վարժապետ” (տաղ ԺԶ), “Գրիգոր մեծ բարունի (տաղ ԺԲ), “մեծ բարունապետ որ եւ անուն նորս Գրիգոր յորջորջին”, եւ կը դրուատէ զինքը իբրեւ “շըթամբք աստուածաբանն՝ ուրիշ կողմանէ անձանօթ է ինձ նոյնափիս տիտղոսներով: Գրիգոր Բարունի ապրած ըլլալու է առ նուաղն մինչեւ 1520, մինչեւ երբ կը յիշատակուի Գրիգորի տաղերուն մէջ: Ժե գարսւն երկորդ կէսին կը յիշաւին Աղթամար այլ եւ այլ Գրիգորներ, այսպէս “Գրիգորի գրիշ մը, որ 1454ին Աւետարան մ'օրինակած է (Տաշէան՝ Ցուցակ, 891). գարձեալ “անպտուղարացանն՝ ուրիշ կողմանէ անձանօթ է ինձ նոյնափիս տիտղոսներով: Գրիգոր Բարունի ապրած ըլլալու է առ նուաղն մինչեւ 1520, մինչեւ երբ կը յիշատակուի Գրիգորի տաղերուն մէջ: Ժե գարսւն երկորդ կէսին կը յիշաւին Աղթամար այլ եւ այլ Գրիգորներ, այսպէս “Գրիգորի գրիշ մը, որ 1464ին Աւետարան մ'օրինակած է (Տաշէան՝ Ցուցակ, 891). գարձեալ “անպտուղարացանն՝ ուրիշ կողմանէ անձանօթ է ինձ նոյնափիս տիտղոսներով: Գրիգոր 1461ին օրինակած է ճառընտիր մը (Կոստարք, 199). ուրիշ մը՝ “ես յետինս ի կրօնաւորս եւ անպիտան եւ անարժանս ի մանկունս եկեղեցւոյ եւ անիմաստ ի գիրս գրչութեան Գրիգոր սոսկ անուն աբեղայդ որդի Սարգսի եւ Խալիմի, որ 1497ին օրինակած է Աւետարան մը (Այժմ Օքսֆորդի Մատենադարանին մէջ. Հմմտ. Բ. Ջ. Ա. 1905, էջ 492), բայց գժուար է նոյնութիւն տեսնել:

Խ. Աւետարան՝ Կոչնակ, 1914, էջ 493 եւ Վանտոսպ, 1912, էջ 175, կը նոյնայրնէ զինքը Գրիգոր Վ. Զորթանի հետ, որ ըստ Առաքելի (էջ 441) յԱլթշոյ էր եւ աշակերտած է Յովսէփ համնէս Համշենցւոյ եւ որ գործած է բաղնունեաց կողմերը (Ժե գարսւ վերջերը): Գրիգոր Զորթանի համար կ'ըսէ Լեւոնեան թէ “գրած ունի ոտանաւոր Ներբողեան մը 1490ին մի քանի նշանաւոր հայ վարդապետներու վրայ, սկսեալ Խաչատուր Վրդ. Կեչառացիկն մինչեւ Գրիգորիս Խլաթեցի Ծերենց որ նահատակուած է 1425ին: Գրած է նաեւ մէկ երկու նահատակիներու պատմութիւնը” (Կոչնակ, 493):

Հայերգ (էջ Ժ) կը յիշէ տաղասաց մը “Գրիգոր Վ. Ռաշտաւնցին. ինձի ծանօթ է նաեւ Գր. Վ. Ռատանցի մը, որ երգած է ի ծնունդն

Քրիստոսի տաղ մը (Conybeare, Catalog, p. 120) այսպիսի սկզբնաւորութեամբ.

“Այսօր նոր խառնումն եղեալ,
Ասուուած եւ մարդ միաւորեալ,
Անժամանակն ըստ մեզ սկսեալ
Այսօր նոր մանուկ ծընեալ:”

Կը թողում յիշել այն բաղմաթիւ տառ զերն, որոնք Տաղարաններու մէջ իբրեւ հեղինակ Գրիգոր կը մատնանշեն, առանց մատնաւութելու: Ինձի համար դեռ խնդրական կը մայ վերոյիշեալ Գրիգորներու նոյնութիւնը (Գր. Տաքունի, Չորթան, Ռշտունցի, Ռստանցի, Գրիշներ), թէեւ, նկատելով ժամանակակցութիւնը՝ կարելի է տեսնել նոյնութիւն մը:

Յաւէնի Աղլամարդի աւելի ծանօթ անձնաւորութիւն է, որուն բարեմասնութիւնը ժամանակակիցը միաբերան կը կը խօսին. Գրիգորիս կը կոչէ (տաղ ԺԱ) զինքը՝ “գիտութեամբ որպէս զծով”, “սուրբ եւ մաքուր հայր պատուական, աղդի պարծանք եւ աննրանն, որ միշտ “գընալ յաւրէնս Տեառն խոկայ, գանձիւ գընայ միշտ ճոխանայ”: Զինքը լու կը ճանչնայ նաեւ Զաքարիա Գնունեցի, որ իր մէկ ոտանաւորին մէջ կ'անուանէ զանիկա “վարդապետ սիրալի, Տէր Յովսէփ Աղլթամարցի”, (Էջ 47) եւ թուի թէ առ սա ուղղած է 1538ին իւր “Զօրը անմարմնոցն”, սկզբնաւորութեամբ տաղն (Էջ 43—45), որուն խորագրին մէջ կ'ըստի թէ իբր “գովասանութիւն ումեմն վարդապետի յօրինուած է, նմանողութեամբ Գրիգորիսի ԺԱ տաղին” (Հմմտ. Զաք. Էջ 3):

Յովսէփ երկար ժամանակ մնացած է Աղլթամար եւ տեղւոյն Ս. Խաչ կաթողիկէին դպրանոցը դասուանդութիւն ըրած: Իրեն աշակերտած է Գրիգորիսի հետ ժամանակ մը նաեւ Զաքարիա Գնունեցի, որ եւ կը յիշէ անոր մահն 1544ին կցելով թէ “Եւ ինձ սուդ եղեւ անբուժելի” (Զաք. 47 եւ Էջ 7): Թերեւս սա ըլլայ ՔԶՄ. 1905, Էջ 492 յիշուած Յովսէփ գրիչն, որ 1512ին երկու Աւետարան օրինակած է յԱղլթամար (Հմմտ. Զաք. 2):

Յովսէփ Աղլթամարցոյ գրական երկերէն երկու փոքրիկ տաղաչափեալ հատուածներ միայն հասած են մեզի. մին է՝ “Յովսէփ վարդապետէ Աղլթամարցոյ ասացեալ. Երկու վասակայ ահազին”, ընդ ամէնն 8 տող (Հրտ. կ. Կոստանեանց, Նոր ժողովածու, Դ. 42) եւ երկրորդն կաֆայ մը Պղնձէ Քաղաքի պատմութեան մէջ, ըստ մեր Թ. 977 այսպէս: “Եւ ասաց աւեւորն դայս ողաք ի Յովսէփայ Աղլթամարցոյ. “Գերի Աղամայ օրդի ընդ ամէնն 4 տող:

Մանուկ հասակի մէջ բարձրացաւ Գրիգորիս կաթողիկոսական գահը, առ որ սահմանուած էր անդսախն յաւազանէ: Գահակալութեան տարին հարկ է համարիլ 1512, Յովսէփս կաթողիկոսին մահաւընէն ետքը, ինչը պատմանակակից յիշատակարանք կը հաստա-

տեն: Յովսէփ գրիչ ընդօրինակելով այս թուին Աղլթամար կրկին Աւետարաններ, միցն մէջ ժամանակակից կաթողիկոս կը յիշէ զթօվչաննէնս եւ երկրորդին մէջ զգրիգորիս (տես ապա), ուսկից կը տեսնուի թէ առաջին աւետարաննին ընդօրինակութենէն ետքը եւ նախ բան երկրորդին աւարտումը՝ 1512 տարւոյն ընթացքին մէջ՝ պատահած է Յովչաննու մահն եւ Գրիգորիսի ընտրութիւնը: Զայս կը հաստատէ ամէն տարակցիս փարատելով ինքնին Գրիգորիսիս իւր ժամին մէջ, ուր 1516ին ինքզինքը առեսուչ կ'անուանէ.

Եւ Գրիգորիս նըւաստ Աղլթամարցի, Ապիկարս տեսուչ եւ անյիշելի:

Ուստի անիմանալի է մեզի համար թէ ինչպէս կրնայ Գրիգորիս ա 1520ին քանի մը գրչագիրներու մէջ իբրեւ նորընծայ կաթողիկոս յիշատակութիւն (Խ. Լեւոնեան, Վանտոսպ, 176. Ազգ. Օր. 1904, Էջ 274, առանց ցոյց տրուելու յիշատակարանները):

Թէեւ տակաւին մանկահասակ բարձրացաւ նա կաթողիկոսական աթոռոյն վրայ, բայց այս արգելք չեղաւ իբրեւ շարունակել ուսման ընթացքը իւր յիշեալ ուսուցիչներու առաջնորդութեան տակ, ինչպէս տեսունք:

Վարդապետական աստիճանը ըստ օրինի ձեռք բերելէ ետքը՝ ինքնին ստանձնեց ուսուցանելու պաշտօնը (Հաւանականարար յետ մահական Գրիգոր Բարունոյ), Յովսէփ Աղլթամարցոյ հետ: Իր աշակերտաց մէջ նշանաւոր հանդիսացած է Զաքարիա Գնունեցի, որ 1544ին ի կ. Պոլսիս օրինակած Աղլքսանդրի վարուց յիշատակարանին մէջ այսպէս կը յիշէ իւր ուսուցիչները.

“Եւ ես թափուրս յամենայն բարեաց Զաքարիայ մեղապարտ եպիսկոպոս աշակերտ շնորհազարդ Գրիգորիս կաթուղիկոսին. եւ Յովսէփ վարդապետին. որ յայսմ ամի փոխեցաւ ի գուռս անմահից. եւ եղեւ ինձ մեծ սուք:” (Զաք. Էջ 7:)

Աւապուրական, ինչպէս այսօր, նոյնպէս ժամանակ առաջն կէսին եւ ապա նշաւակ եղած էր այլազգեաց խժդժութեանց. մերթքոդաց եւ մերթ Պարսից եւ Օսմաննեանց առպատակութիւնք, մանաւանդ երբ քաղաքացիստական յարաբերութիւնք սուր կերպարանք կընէին ամբողջ երկիրը. որնք — երբ մասնաւուային միշտ անպաշտպան քրիստոնեայ բնիկ ժողովագորաց եւ հարկապահան նշնիներուն սանձ դնող չկար — բուռն ձեռօք կը ծանրանային միշտ անպաշտպան քրիստոնեայ բնիկ ժողովագորաց եւ հարկապահան նշնիներուն սանձ դնող չկար — բուռն ձեռօք կը ծանրա-

զովորեան վլոյ եւ մահուան սպառնալեաց ներքեւ կը կողոպտէին անոնց յետին քրտանց վաստակն ալ: Աղթամարայ կաթողիկոսարանը, թէեւ կղզւոյն բնական ի իրքովը մասնաբ պատապարուած էր այս կամացականութեանց առջեւ, բայց երբեմն թշնամոյն աւերիչ ձեռքը կը հասնէր հօն ալ: Վասպորականի տարեգիրք եւ յատկապէս ժամանակակից յիշատակարանը՝ լի են այսպիսի արիւնահեղ գէպքիրով, որոնք հօսնակատի կրնան առնուիլ ցորչափ կը հային ժամար գարու առաջնին կէսին, պատկերելու համար Գրիգորիսի պարած պարագաները:

1499ին, Հիշանցի մը Աւետարան մը կ'ընդօրինակէ “ի դառն եւ ի նեղ ժամանակիս, զի աշխարհս ամենայն ի յերերմանի կան, զի ոչ ժագաւոր կայ եւ ոչ իշխան. զի օրդին էղդըն շըրին Զէհիր բէկն եմուտ ի յԱղթամար” (Սարդիսեան, Ցուցակ, էջ 577 = Բ.Զ.Մ. 1905, էջ 493.)

1523—1526ի մէջերը կը յարձակին եւ կը դրաւեն կղին “ազգն Շամունից”, ինչպէս Յովսէփ ոմն կը յիշատակագրէ ի վերջ Աղուեառ գրոց, զոր բնդօրինակած է Յակոբ վարպետն յԱղթամար այն խառնաշխոթ ժամանակը “զի առեալ էր զԱղթամար ազգն Շամունից” եւ անոր մահուընէ վերջ յիշատակագրին Յովսէփի կազմած է զայն եւ նուիրած 1526ին Աղթամարայ Ս. Խաչ եղեցւոյն: (Պատեան, Ցուցակ Մաղնիս, 14. տես եւ վարը էջ 29—30.)

1569ին Կիրակոս վարդապետ ընդօրինակելով ի Վասպորական Աւետարան մը՝ կը գրէ յիշատակարանին մէջ. “սխալանաց գրիս անմեղագիր լերուը, աղաչեմ, զի ի դառն եւ ի նեղ ժամանակիս գրեցաւ, որ չափանիցեւ ե՞ն ի յետաց Քրտացն, եւ իսկ է զարդումնեան. եւ կար մեր այս էր” (տես վարը էջ 33):

Աւելի կարեւոր եւ աւելի նկարագրական

են Աւելի կարեւոր գրչէ պատմական տողերս, զոր

դրած է 1534ին Քաջերունեաց Կայեկոսի

վանքը Տաթեւացւոյ Քարոզագրոց ետեւը իբր

յիշատակարան. եւ ես այս տեղ ի մէջ կը

բերեմ:

“Արդ գրեցաւ սա ի դառն եւ ի նեղ ժամանակի, զոր ոչ կարեմ ի միա ածել կամ գրով արկանել. զի յոյժ պատեալ է յերկու կողմանց բարկութիւնն. մին ի յԱստուծոյ. եւ երկորդն ի մարդկանէ: Ի յԱստուծոյ մահ ի վերայ երկրի տարածեալ է. եւ բաղում վեսա արար այլազգաց եւ քրիստոնէից. ի յԱրուսալէմոյ մինչեւ ի դուռն Թավիլու տարածեցաւ մահ եւ բաղում հարուածս եղեւ անթըւելի. բայց Աստուծոյ է դիտելի: Եւ ի մարդկան կողմանէ՝ ի յայլասեսից. զոր եւ յարեւա կրկին Յուլիանոսն որ կոչէ Աւամայ. եւ կրկին խստացաց զիրատ թագաւորացն առ միմեանս՝ զահին եւ զիսնդքարին, եւ շարժեաց զզօրս հոսուանց՝ զազգն մահմետական գէպ յարեւելս. մահ եւ աւար էած աշխարհի: զԱն եւ զՊատան գ անդամ առ եւ աւար արարին գէրի եւ այլ բատացուածն: Զ. Արարափ բէկն սպանին եւ զբաղէչ եւ զերիկիրն

աւելեցին. Եւ զՂաթայ գեղօրայքն եւ զքաղաքն այլեցին եւ աւար եւ զերի արարին, ի Հալպայ եւ ի Սեբաստիոյ մինչեւ ի Տարոն ի նօզուլ եւ ի Հարիկապահանջութիւն ի բոխն առեալ կղթեցին, եւ առաւել քան զհնումն ի յԵղիպտոս եւ ի Բաբիլոն:¹”

Մեզի այսօր յայտնի չէ, թէ արդեօք այս կարգի հալածանքներէ ստիպուած թողոց Գրիգորիս Աղթամար եւ հեռացաւ պանդխտութեամբ: Վասն զի 1524ին առ Յովսէփի Աղթամարցի՝ իւր ուսուցիչն ուղղած տաղին մէջ դառնօրէն կ'ողբայ իւր պանդխտի կեանքը, երբ կը գրէ.

Երգեմ ձայնւը նուաղ է

Մուրակն էմ է առանէ

Գրիգորիսէ սա գրեալ է

ի Եղիպտուանէ ոճն ողջառէ:

Օտար թափառական կը կոչէ ինքովնքը Գրիգորիս նաեւ “Մաքուր պատկերով” տաղին մէջ:

Ինչ ալ եղած ըլլայ պատճառը, այն ստոյդ է որ Աղթամարցին 1523ին կը գանուէր Կղզիէն դուրս:

Ոտից առաջն կոռանը գտաւ. անշուշտի Մեծոփի, ուր 1523ին ի խնդրոյ տեղւոյն (առաջնորդ) վարդապետին՝ Աստուածատուր Մեծոփեցւոյ երգեց “Ծաղկունքն ասեն հերիք արա, գեղեցիկ տաղը. որուն վերջին տան մէջ կ'ակնարկէ նաեւ տառապալից ժամանակը.

Գերի Գրիգոր ² անյիշելի,

Եւ անպիտան աղթամարցի...

Աստուածատուր Մեծոփեցի

Յինէն իրնդրեց եւ ես գրեցի,

Եւ ասացէք սըրտով ի լի,

Ինձ եւ նորա Տէր ողորմի:

Թվական Հայոցն ինըն Հարիւր,

Եւ թանասուն երկու այլուր, [= 1523]

Հայուացիւ առանուած նիւր,

Զաղինը իսանին որպէս ըղնուր:

Թէ մինչեւ ցերը երկարեցաւ Գրիգորիսի թափառական աստանդութիւնը՝ Յիշատակարանք կը լուն աւանդել մեզի: Այս գէպէս տասնեակ տարի ետքը կը գանենք զենքը կրկին յԱղթամար:

1534էն ոչ շատ յառաջ գժիւախտ արկած մը կը վրդովէ անոր խաղաղ կեանքը միւսնագամ. վասն զի սիրալիր եղբայրն Ամիրա

¹ Ա. Մառ՝ Ցուցակ Հայ, Ձեռագրաց Արեւ, Ձեմարնի ի Գետերուրք, էջ 17 = Հանդ, Ամս, 1892, էջ 51—52:

² Օրինակն մուրիւ իմրադրութեամբ ունի հօս ագրիգորիս:

Գուռջիրէկ “անկաւ ի ծովն եւ բազում աւուրբք որոնելով լալոտ աշաւք եւ ոչ դտան” : Այս արկածալից կորուստը շատ խոր կ'ազդէ Գրիգորիսի զգայուն սրտին վրայ, ինչպէս կը գրէ նոյն Յիշատակագիրը, յաւելլով թէ այնուհետեւ անոր տրտմեալ սրտին միակ սփոփանքն է կրտսեր “կանանչասաղարթ բարունակն Սմբատ”, “որ է սփոփան եւ ուրախութիւն վշտագնեալ եւ տրտմեալ սրտի անձնին իւրոյ” :

Այս տիսուր արկածէն ներշնչուած գրած է — ինչպէս կը կարծեմ — “Յետ գնալոյ Վարդին, այլաբանական երգը, իւր գրուածոց գլուխ գործոցը, ուր ի գէմս “բլբուլի”, “բազում աւուրբք լալոտ աչօք կ'որոնէ”, իւր “վարդը”, սիրելին գուռջիրէկ . բայց ի վերջոյ չգտնելով, յաւիտենականութեան մէջ կը յուսայ ստանալ զննքը վերստին :

1534ին ի յիշատակ իւր ծնողաց եւ եղբարց գրել կու տայ Մարդարէ Արձիշեցւոյն Քաջբերոնեաց Սուխարայ վանքը Սաղմոսարան մը եւ կու տայ զայն “նուէր եւ ընծայ ի դուռն գերահոչակ կը մբեթայարկ եւ երկնանման սուրբ Խոաչին Աղթամարայ, որ է գուռն երկնից եւ ճանապարհ արբայութեան, հրեղէն հային սեղան եւ սքանչելի պասեքին զինարան, կարապետ եւ յառաջնթաց գլխստեան Որդուոյն Աստուծոյ, : Այս յիշատակարանին կցած է լնդարձակ յիշատակարան մ'ալ ինքնին Գրիգորիս, որ է չետեւեալը¹.

Փառք քեզ կիոնի. քող արեքսագոյն կիսագնդի, եւ Դեմետրի արարիչ²: Ար Հնութիւն եւ փառք, գոհութիւն եւ փառաբանութիւն եւ ամենայն բարերանութիւն. հանդերձ երկր-

¹ Այս Յիշատակարանն հրատարակած է առաջին անդամ Գիւտ ք. Ազանեան Լուսայի մէջ (Ճնից նորից, Լուսայ 1900, Ա. էջ 264—268) Օձուն կիւզը գանուած Սաղմոսարանէ մը: Յիշատակարանին առաջին մասը՝ ընդորինակողէն կու ամամ փարը ամբողջութեամբ (վարը էջ 31):

² Այս տարօրինակ սկզբնաւորութիւնն յիշատակարանին սովորական էր հնոց, հմատ, թոր, Աղբ. Բ. 449, ԶՀԹ (1335) թուին գրուած Շարակնացի միշտակարանը. Փառք քեզ, հնան (այսպէս) արեգստոն կիսագնդի եւ գեմետրի, արարիչ յամենայն արարածոց յիմանալեաց եւ ի գուալեաց եւն: Գարձեալ Սաղմոսարան գրուած 1670ին. Փառք քեզ կիոնի. քեզ արեգստոն կիսագնդի եւ գեմետրի արարիչ ամեն: Աստուծատունի այս . . . ող (Ապրիս, Ցուցակ, էջ 265): Կոյսալէս անդ ՅԱՂՄՈՍԱՐԱՆԻ մը (յամէ 1576) մէջ, “Փառք քեզ, կիոնի. քայն կիսայդնդի եւ գեմետրի. արարիչ” (Բազմակետերով): Ուրիշ մ'ալ մը Պատ. թ. 932 Սաղմոսարանին վերը (թղ. 208ր) գրուած ի Բարերդ 1649ին. Փառք քեզ կիոնի. քող արեգստոն կիսագնդի. ի գեմետրի արարիչ ամեն: Աստուծատունին այս հոգիաբողեաց բուրաստան . . . :

պագութեամբ. ամենաբարի, ամենաաւրհնեալ, ամենաթագաւոր, սուրբ եւ երկրպագելի Երրորդութեան եւ մի Աստուածութեան ճշմարտի՝ Հաւը ամենակալի եւ միածնի Որդւոյ նորա եւ աւելելոյ նորա Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ եւ Հոգւոյն նորա սրբոյ: Որոյ ծառայս Գրիգորիս էի եւ եմ եւ եղեց վիճակ եւ ժառանգութիւն, միայն թէ ընկալիքի անարգամեծար Տէրն: Որոյ շնորհիւն ցանկացայ աստուածային սուրբ սաղմարանին եւ ողորմութեամբ եւ աւգնականութեամբ նորին գտի:

Արդ ով աստուածասէր սիրելի եւ ռփացող (այսպէս. տոփացնդ) ցանկալի. եւ քանզականս պատուականս սուրբ հոգւոյն նուագի: Բաղմալի բանից մարդարէին Գաւթի, որով ամենայն կեանը մեր սովու բարեաւ աւարտի. եթէ խաչ աւրհնի. թէ եկեղեցի եւ այլ ամենայն քահանայագործութիւն (այսպէս) Աստուծոյ եկեղեցւոյ սաղմոսիւս կատարի: Եւ պատուի բանը մարդարէին Գաւթի ի հրեշտակաց եւ ի տեառնէն հրեշտակաց: Կաեւ ամենայն հաւատացեալ մանկունք եկեղեցւոյ ի բերան ունին զայս նուագութ: Իբրեւ ըզստին գիւրագիւեցուցիչ մաւր ի քիմա սարնդիւեաց: Եւ ո՞ր բան յայտնի կարէ կացուցանել զգովասանութիւն սորին. Ալ որ արքի ի սիրոյ սորին՝ նայ իմանայ զաշակ քաղցրութեան սորին: Բայց սաստիկ աղաւազեալ թիւրեցաւ բանք սաղմոսիւս. ի ձեւան նորուումն գրչաց. եւ անփոթաւթեան (պատուի) ուսումնասիրաց, եւ չեղալիթիր բասից եւ լեզուաց. եւ յայլասացիկ սաղմոսաց, եւ յիրահամրձակ սմանից. որ յանձնապատասն ի բերան եւս գրեն ասանց աւրինակի: Խակ ես Գրիգորիս ծառայս ծառայիցդ Աստուծոյ ի բազում ամս տենչմամբ սուզորեալ էի ի սէր ուղղաբան սաղմարանի: Ահա հանդիպեցայ ընտիր եւ լաւարինակի, որ էր զրած յիշատակարանին թէ գրեցաւ սայ յօրինակէ սուրբ վարդապետին Յովլիանէս գառնեցուն. ձեռամբ նորին գրեալ եւ սուզաբանեալ ճշմարտիւ կրկնին կրկնի: Որ եւ նայ նցն բաղմամբ ի խնդիր ելեալ էր ուղղաբան Սաղմոսարանի. յորոյ յիշատակարանն գրեալ էր այսպէս: Եւ ապէ ասէ դնացի ի սուրբ եւ սուրբ գերեզմանի մեծի եւ տեսանող իմաստասիրին հայոց սուրբ վարդապետին Յոհանիսի: Մականուն սարկաւագի . . . (այսպէս յառաջ ի բանից Գառնեցույց):

Ով գու մրտավարժ դպսիր, որ շնորհաց ես սասպնջական, թուեալ ըզտասիս համար, եւ քննեալ յոյժ խորհրդաբար, որ է ի ներքուսան ոէ . ւ ի վերըստ ո է յանդիման: այսպան համարովս են թիւ, ութ կանսն սաղմոսն ի լման: (Ապա գրուած է.)



Եւ հակառակ ուղղութեամբ գրուած կրկնի Ով զումարժարժ . . . ի լումանն: Ապա “Ար Հնութեամբ ծանիք հոգեւոր որդիկը, որ սուրբն Գրիգ-

գոր լուսաւորիչն մեր յորժամ դհայոց աղքս ի հաւատոս երեր եւ կարդ սահմանեց: Եւ յերկրի քահանայս եւ եպիսկոպոսունս եւ օրինաւոր հասկ եւ իրաւունք հաստատեաց: Եւ զոր տեսեալ եմք ի գորոց եւ ի կանոնաց սրբոյն Գրիգորի, այս է. Զպողին. Զարբադրամն եւ թէ զինչ է սրբադրամն. ի յամեն շունչ Աղքամ: Զտեաւոնականն. Զկենդան. մատղին. Զյանկարծամահիցն. Զտանց քահանայիցն. եւ զըտանեաց նոցա. եւ զքահանայիցն. Զմեռելի բաղմականն եւ զկողապուտքն. Եւ զհոգւոյ բաժին: Զայս ամենայն տան ի վանքն: Եւ այն սարկաւոդն որ երիցացու է. Նորա պատկադրամն եւ զումաշ աւրհնէն եպիսկոպոսին է: Եւ այս յամենայն տեղիք հաստատուն կայ:

Աւելի մանրամասնութիւններ իր կեանքն եւ գործունեութենէն ծանօթ չէ ինձի (տես վարլը):

Ազգ. Օր. եւ Խ. Լեռնեան կը գրեն թէ մինչեւ 1536 կը յիշուի ձեռագրաց մէջ: Ըստ Ազգ. Օր. Գրիգորիսի մահն պատահած ըլլալու է 1542էն յառաջ, վասն զի կըսուի թէ և 1542էն սկսեալ պաշտօնավարեց Գրիգորիս Փոքրու: Առ այս Ազգ. Օր. ունեցած աղբեիւրն անյայտ է ինձի, ուստի կարելի չէ իմանալ թէ ինչ հիմամբ 1542ին յիշուած Գրիգորիսը կը համարուի Փոքրը: Քայց Աղթամարցւոյ համար տրուած վերցիշեալ եղաները շատ հաւանական չեն թուիր, այնու որ Զաքարիա գնունեցի գիտէ զԳրիգորիս Աղթամարցի գեռ 1544ին կենդանի (տես վերը): Աչաց առջեւ ունիմ նաեւ որիշ Յիշատակարան մը, որ 1558ին կը ճանչնայ Գրիգորիս Սէփէտինեան փարէն տարբեր Գրիգորիս մը, որ է Գրիգորիս որդի Ասքանդարի եւ Գուլան փաշի: Հ, Պատուրեան (Բ.ԶՄ. 1905, էջ 493) յանձին այս Գրիգորիսի ուղղակի Աղթամարցի բանաստեղծն կը տեսնէ. բայց այժմ քանի որ ծանօթ են մեզի բանաստեղծին ծնողաց անունները՝ Խսկենդէր եւ Շահհում, կարելի չէ առանց վարանման ընդգրկել այս հաստատութիւնը. բայց եւ ոչ ալ մերժել: Երկու Գրիգորիսներու հօր անուան նյոյնութիւնը (Խսկենդէր = Ասկանդար) արդար կասկած կը յարոցանէ՝ մի գուցէ հոս եւս Աղթամարցին ոււնիք մեր աչաց առջեւ: Ինչպէս տեսանք վերագոյն՝ Աղթամարցւոյ մայրն՝ Շահհում վախճանած էր 1534էն յառաջ թողլով խանձարուրի մէջ երբորդ զաւակն զԱմբատ: Ուստի կրնայ մտածուիլ որ հայրն՝ Խսկենդէր բերած ըլլայ երկրորդ մայր մը մանուկ Սմբատի համար. Եւ այսպէս 1558ի Յիշատակարանին ակնարկած Գուլան փաշան ըլլայ Գրիգորիսի խորթ մայրը,

ինչպէս ես շատ հաւանական կը համարիմ: Յայսմ աւելի կ'ամրացընէ զմեզ այն պարագան ալ որ դժուարին է ենթադրել թէ ։ Թագաւորական տան, մէջ եղած ըլլայ առ կենդանութեամբ Խսկենդէրի երկրորդ համանուն մ'ալ. վասն զի սովորութիւն էր հօն նախնեաց անուամբ կնքել պայազատները: Այս հիմամբ կ'ուզեմ ես յանձին 1558ին յիշուած Գրիգորիսի տեսնել Աղթամարցի բանաստեղծն եւ անոր կեանքն երկարած համարիլ մինչեւ 1580—87: Իրեն յաջրոդող Գրիգորիս Փոքրի հայրն Սէփէտինի հաւանորէն էր Խսկենդէրի որդին՝ Աղթամարցւոյ համահայր Եղբայրն, որ ծնած ըլլալու է իր 1535—40ին, եւ ասկէ Գրիգորիս Փոքր (Ճն. իրը 1560/70ին), որ յետ մահուան բանաստեղծին յաջրոդած է փոքրահասակ, իրը 1585/90ին: Սա կը յիշուի գեռ 1626ին:

Եթէ ուղիղ է մեր այս ենթադրութիւնը, այն ատեն Գրիգորիսի գործունէութեան նկատմամբ կ'ունենակ նոր մանրամասնութիւններ ալ, զոր կը հալորդէ Սիմեոն Կաթողիկոս Էջմիածնի այսպէս.

Քանզի Գրիգոր կաթողիկոսն նոցին ի Ռուգ (տպ. ՌԴԳ) թրոջն մերում Գարման բերէ ի յօսմանցոց թագաւորէն վասն Վանայ, Համեդոյ, Արձու, Խալթու, Մշու, Բաղեշու, եւ Բաղեշու, եւ այլոց մերձակայիցն, թէ այսոքիլ ի բնէ մեր են վիճակը, այլք սեւագլուխք զաւթեալ են եւ ես մնամ ի ներըց Գրիլ (= արքունական դուրը): Այսպէս արարեալ, Գարման բերէ ի Տաճկաց ԶԶԳ (19 Յուլ. 1574—8 Յուլ. 1575) թուին: Յետոյ մեր կաթողիկոսքն գիտացեալք՝ արզ առնեն թագաւորին, եւ զԳրիգոր կաթողիկոսն Ակիթամարու յետս ընկրկեն, եւ զՓարման նորին առնուն ի ձեռացն: Որ ահա գոյ ի սուրբ Աթոռոս, զոր գացես յերեան զրեցեալ ցուցակաւն եւ (ՄԻԹ) համարովն, (Զամբոն, էջ. 1873, էջ 92—93):

Առ հասարակ մեծ վէճի առարկայ եղած էր Վանայ, Ամդայ, Արձէշի, Խալթի, Մշու եւ Բաղեշի վիճակներու իրաւասութեան ինդիկոր ընդ մէջ Աղթամարայ եւ Էջմիածնի Կաթողիկոսաց՝ մանաւանդ Կաթողիկոսութեան Էջմիածնին հաստատուելէն վերջը. այս անորոշութիւնը զգալի է նաեւ ժամանակակից յիշատակարաններէն, որոնք գրուած են յիշեալ քաղաքները. ուր երբեմն գրիչք իրենք զիրենք Աղթամարայ կաթողիկոսաց իրաւասութեան տակ կը համարին եւ երբեմն Էջմիածնի: Գրիգորիս, ինչպէս կ'երեւայ օգտուելով ժամանակին քաղաքական պարագաներէն, հնարագիտութեամբ վէճին ի նպաստ իւր վերջ մը տալ փորձած է, որ չէ յաջողած սակայն:

Յաջորդիւս կու տամ ժամանակագրական կարգաւ ինձի ծանօթ յիշատակարանները, որոնք կը յիշեն զգրիգորիս Աղթամարցի սկսեալ 1512էն մինչեւ 1594:

Այս յիշատակարանները մի եւ նոյն ժամանակ կը պատկերացընեն մասամբ ժադրու քաղաքական եւ գրական կեանքը: Ի հարկէ այսու ըսած չենք ուղած ըլլալ, թէ մինչեւ 1594 յիշատակուած Գրիգորիսներն մի եւ նոյն անձն մեր բանաստեղծ Աղթամարցի Կաթողիկոսն կը ներկայացնեն. վասն զի գժուարին է մտածել թէ նա 1512—1594, իր 82 տարուան միջոց, մացած ըլլայ Կաթողիկոսական ամոռին վրայ, թէ եւ մանկահասակ բարձրացած ըլլայ նոյն գահին վրայ: Աւելի հաւանական կը թուի ինձի թէ — ենթագրելով միշտ որ Ապանդարի եւ գուլան փաշի որդին տարբեր անձ մը չէ քան իսքէնդէրի եւ Շահումի որդին՝ Աղթամարցի Գրիգորիսը — անոր կեանքը երկարեցաւ մինչեւ 1587 մօտաւորապէս, ուստի եւ այն թուէն ետքը յիշուած Գրիգորիսն ըլլալու է Գրիգորիս Սէֆէտտինեան, Փոքր Կոչուածը, որ յականէ առաջին անգամ իր 1602ին կը յիշուի իւր ինքնագիր մէկ յիշատակարանին մէջ (Հմմտ. Հայերդ, էջ ԺԲ): Այս կէտին վերջնական ստուգութիւնը կը ձգեմ ժամանակին, որ կրնայ նորագոյն յիշատակարաններով ճշգել զայն:

1. “Փառք... Գրեցաւ եղանակաւոր տառու ի թու. Հայոց ԶԿԱ (1512), յաշխարհակալ թագաւորութեան Տաճկաց կարմրագուակ Շահ Խամայէլին¹... ի հայրապետութեան տեառն Գրիգորիսի յաստուածախնամ կղզին Աղթամար, ձեռամբ անիմսատ դրչիս Յովսէփի” (ԲԶՄ. 1905, 492):

2. “Գրեցաւ հոգելի մատեանս այս ձեռամբ Յակոբ կրաւնաւորի եւ անյաղթ փիլսափայի. որ... յաւժար կամաւը գծագրեաց զայ շնորհագր մատամբ իւրով... կենաւը տառապանաւը զի... առեալ էր վԱղթամար ազգն Շամոնից... իսկ բարեսէր կրօնաւոր վարպետն Յակոբ ժուժկալեալ գծագրեաց զայ մեծաւ աշխատութեամբ: Եւ հասեալ յաւարտ որ է բան վիճան, եւ խաղաղութեամբ հանգեաւ ի քրիստոս ի նոյն կղզին Աղթամար: ... իսկ ես ապերախտ աշակերտս եւ ըստ հոգւոյ որդի նորին Յուսէփ կազմեցի զայ եւ եղի ի սուրբ Խաչ Աղթամարայ, ըստ աւանդելոյ վարպետին մերոյ: Յիշատակ բարի Յակոբ կրաւնաւորին եւ ծնաւզաց իւրոց Յուսէփին եւ Փաշին, եւ այլ ամենայն արեան մերձաւորաց իւրոց... որպէս

¹ Հայէ Խամայէլ Ա. Սէփի թագաւոր Պարսից 1502- 1523:

զի հրձուեսցին առլաւ մանկունք սուրբ Եկեղեցւոյ, եւ անմառաց յիշմամբ յիշատակին յաղաւթս իւրեանց... ամէն: Կազմեցաւ գիրքս ի Լիմ կղզիս, ի հայրապետութեան Տէպուան Գրիգորիւ, ի թշվականիս մեր ԶՀ (= 1526), ի թագաւորութեան Դահմանն Իմրդղին որդոյ Շահ Խամայէլին: Եւ գուք հանդիպողքդ սմայ բոլոր լեզուաւ Աստուած ողբրմի առացցէք Յակոբ կրաւնաւորին... Տէր Յակոբ վարպետն եւ անուանի փիլսափայն Աղթամարայ սուրբ Խաչին է ընծայել դԱ զուեսագիր թիր ու եւ այլ մարդոց դաւ ի հետ սորս չկայ: ... (Տ. Ա. Պալեան Ցուցակ Հայերէն Չեռագրաց Ս. Սիրն եւ Ս. Լուսաւորիչ Եկեղեցեաց Մաղնիսայի Զմիւռնիա 1897, էջ 14—15:)

3. Մայր Մաշտոց գրուած “յանապատն Ամբ ի հայրապետութեան տեառն Գրիգորիսի, ի թագաւորութեան Դահմանն կարմրագուակի ի Յովսէփ արեղայէ ի թուին Հայոց ԶԶԲ (= 1533): (Կարինեանց թ. 959):

*4. “Ծնորհիւ Տեառն սկսոյ եւ ողբրմութեամբ նորին կատարեցի զուորբ Աւետարանն ի մեծ թուականին Հայոց ի ԶԶԲ (= 1533) ի հայրապետագըս Վան (անունս քերթուած է), ընդ հովանեաւ սրբազն առաքելոց Պետրոսի եւ Պօղոսի. ի հայրապետութեան ուրի Գրիգորիւ Կանոնիւնի ամէնայն Հայոց: Եւ յառաջնորդութեան սուրբիս ուխտին Վահագուստ գրեր ու իւրաքանչակ առաջին անուան ամէն կառ զՎան եւ նստեալ է եւ զՈստանայ բերդ շնել կոտայց: (Սարդիսեան՝ Ցուցակ, էջ 718:)

1533ին գաւաղանագիրը կը նշանակին Եջմիածնի աթոսին վրայ զՄարդիս Գ. Վաստանցի (1520—1537), եւ անոր յաջորդն Գրիգոր ՓԱ. Բիւզանդացի: Առաքել Գաւրիթեցի (էջ 437) իւր կարմած կաթողիկոսաց ժամանակարութեան մէջ զՄարդիս յիշուած կը դնէ (բայց յիշատակարանաց) ԶԿԲ = 1520 եւ ԶԿԲ (1523) թուականներուն, իսկ գրիգոր՝ ԶԶԵ (1536) եւ ԶԳ (1541) թուականներուն: Սարդիս ծանօթ է ինձի նաեւ 1524ին գրուած Աւետարանի մը յիշատակարանին (գրուած “ի յերկիրս Քաջերունին, ի գիւղն Աղին”, առ Գար. Վ. Յովսէփինի): ՈՎ է հոս յիշատակուած Գրիգորիսը, կջմիածնի թէ Եղթամարայ կաթողիկոսը, Աղթամարցին նման Զաքարիա եւ Ստեփանոս Աղթամարցիներու տիրապետած ըլլայ ժամանակի մը երկու աթոռոցս: Հ. Ալիշան կը բերէ յիշատակարան մայլ 1530էն, ուր կը յիշուի նոյնպէս Գրիգորիս: յիշատակարանն է Հ. Ալիշանի ծանօթագրութեամբ:

“Գտանի ի Տիւրիկ քաղաքի Փողուն Հայոց աւետարան մի գրեալ յայոյ Վանս որոյ թուականն կամ սկսալ կամ թերի գաղափարեալ ի քննու-

¹ Խման Պահմազ Հայէ Պարսից, 1523—1576,

զէն, ՃՀԹ, զօր կարծեմ ԶՀԹ (1530), ի հայրապետութեան Տէր Գրիգորի... յերկիրս գեղամայ, ի սուրբ ուխտո որ կոչի Հայր Յոհան, ի դառն եւ ի նեղ ժամանակի, (յորում) եկն յերկիրս մեր Տաճիկ մի, հարկ խնդրէր ոչ համարաւք, այլ թաւարուք¹ որ է հարկ բեռին, Գրիգորդ համարելի է ԺԱ. կաթողիկոս, որ սովորաբար կարծիւր յամի 1536 յաջորդեալ զԱպրիս Գ, այլ ըստ սովորութեան դարուն ի դեպ է ժամանակակից առել զնոսին²:

Նոյնպէս խնդրական են վարը Թ. 6—9 յառաջ բերուած յիշատակարանները, ուր պարզ չէ ըսուած թէ անոնք Աղմամարայ կաթողիկոսն կանարեկն, մանաւանդ թէ Թ. 8—9 մէջ յայտնապէս շեշտուած է Էջմիածնի Աթոռ:

5. “Փառք ամենասուրբ Երրորդութեան Հաւը եւ Որդւոյ եւ Հոգւոյն որբոյ. Որ ետ կարողութիւն մեղսամած անձինս Մարգարէ՛ հասանել ի յաւարտ աստուածաշունչ կտակի քնարանին Դաւթի՛ ի ԶՀԳ ամի (1534) Կոյս կոչեցելոյ, ի ԼԲ ամի բռնակալութեան կարմիր գլխոյ. եւ ի հայրապետութեան Տէռուն Գրէֆրէ. ի յերկիրս Քաջերունուոյ ի Վանս Սուխարայ ընդ Հովհնեաւ Ա. Աստուածանի տաճարիս. յառաջ նորդութեան սուրբ Ուխտիս Կարապետ եպիսկոպոսի եւ Ստեփանոս եպիսկոպոսի, եւ Մարգարայ Վարդապետի: Յընտակի եւ ի ճշմարտարան աւրինակէ: Եւ զի հոգ տարեալ ստուգիւ եւ բազում աշխատութեամբ գրեցի զսա յիշատակ Գրէֆրէ կանոնակիուն եւ ձնուոց նորին. Սունդուրին եւ Ըստակին եւ Ելիսոցն՝ Ամերայ Գ. ուստի զիքէն որ անկառ ի ծովն եւ բառաւ ուստի բառաւ ուստի առանց եւ ուղարկուած եւ ուղ քուն, եւ մաս Եղիօն հանահասաւըն բարուանակին Ոճուորին, որ է սուստ եւ ուրախութեան գլուխնեալ եւ որդուալ որդ անյին եւրոյ, զըր Տէր Աստուած պահեցէ անյուն եւ անսասան. ամէն: Այլ եւ հասան ի յուր Ամբող նախաւորին, եւ Խանոյն բէի խանունին, եւ առեւնու հարեւելքարշն որբաղան կանոնիուոցն Տէր Զատորէեանց: Որ ետ նուէր եւ ընծայ ի դուռն երբահոչակ կրմբեթ այարկ եւ երկնանման սուրբ Խաչին Աղմամարայ, որ է դուռն երկնից եւ ճանապարհ արբայութեան, հրեղէն Հային սեղան եւ սքսնչելի պասիքին զենարան, կարապետ եւ յառաջնորդաց գալստեան Որդւոյն Աստուածոյ: Եւ զուք, ով սրբառէր հեղահոգի եւ աստուածակրօն ընթերցողք, ովք հանդիպիք սմաս սաղմաներգելով եւ կամ աւրինակելով, յիշեցէք ի Քրիստոս՝ Գրէֆրէ կանոնակիուն կանոնիուոցն եւ վելուայն իր Տէր Ամբող եւ զմեղաւոր գրիչու զՄարգարէ Արձիշեցի եւ Աստուած ճեղ ողորմի ի միւսանգամ գալստեանն. ամէն:” (Արտադրողի այս յիշատակարանէն եաքը գրուած է “Գրիգոր Կաթողիկոսի ինքնազիր ընդարձակ յիշատակարանը, զօր տես վերը էջ 26:)

¹ Թէգար յաց պարսկ. նշանակէ կապանս բեռանց:

² Մանաւանդ զի վկայէ ոմն զԱպրօսէ կեցեալ երկար

*6. “Գրեցաւ գիրքս (Յայսմաւուըը) ձեռամբ... Եղիայի... աբեղայ, ի քաղաքս Զերմուկ, ի յաստուածապահ գիւղն Հապլաման... ի թվ. Հայոց ԶՀԹ (1540), յամիրայութեան Շահ Ալի բէկին. եւ ի կանոնիուունիւնու Տէր Գրէֆրէ եղեւ աւարտում սուրբ գրոյս...” (Թորոս Աղբար, Բ. էջ 456:)


*7. “Գրեցաւ սա (Սաղմոսարանս ի թվին Հայոց ԶՀԹ (= 1540) ի մեծ... ուխտո Ղազարու... ի հայրապետութեան Տ. Գրէֆրէ եւ յառաջնորդութեան սուրբ ուխտիս Տ. Թագէսոսի արքեպիսկոպոսին եւ Տ. Կարապետին... գրեցի զերգս Դաւթի ընդ հովանեաւ Ա. Առաքելցն ի գաւառին Տարօնոյ:” (Անդ, Բ. էջ 422:)

*8. “Գրեցաւ սուրբ Աւետարանս ի թվ. Հայոց ի ԶՀ (= 1541) ... ի նահանգիս Զմէկածագի, ի վանքս Խարտիշարի... ի յառաջնորդութեան ս. ուխտիս Տ. Կարապետ եպիսկոպոսին, որ փոխեցաւ ի Քրիստոս, եւ ի հայրապետութեան վարչութեան ապահովութիւնն եւ ի կայսերական բռնակալութեան ազգին նետողաց Սուլթան Սուլէյմանին որ խնդրաք ասի:” (Քրիտ. Մուզ. Or. 2707, Conyb. Cat. p. 34:)

10. Կարին, 8ուց. Էջմ. Թ. 1509, Կարին, գրուած “ի Շատուխ գաւառին ի Հայրապետութեան Տ. Գրիգորի Աղմամարայ, յԱռաքել վարդապետէ ի թուրին Հայոց ԶՀ (= 1558) ի թագաւորութեան Հոռքարին, եւ ի զանութեան Վանայ Ղուբաթ փաշին, Պարսից թագաւորութեամ Շահ Դայմազին¹. Իլ տարի զՀայոց աշխարհու ի տառայպանք պահեցին, յետոյ բարիշան. եւ կանք գեռ եւս ի կասկածի. եւ տէրութիւն Ռատանայ Զէլալ հոնի, որ է Շամայ: Որդ հանդիպէտ ամա՝ լի բէլանով ասուցեւ զԱսուանած ուղրէնին՝ Գրէֆրէ ի կանոնիուունի կաղողի սորայ. Եւ ծնողացն ի հոց Պարոն Աստուածուրին եւ Պատուանի փաշին. ամէն:” (ԲԶԱ. 1905, էջ 494:)

12. “Փառք անհասի... որ կարողացոց զիս... ի գնատիս ծրագրել զպակասութիւն գրոցս (= Խոր. Ասողիկ, Լաստիվլ.)... Աղաշեմ... յիշելցի... զներսէն վարդապետն եւ զքաջ հաստորն եւ զանյազիթ փիլիսոփայն: Եւ զծնօղսն իւր ըստ մարմնոյ զՀայրն զՄեհէքին եւ զմայրն զՔնուուշն... եւ արդ գրեցաւ պակա-

¹ Շահ Դայմազ Պարսից, 1523—1576:



սութիւն գրոցս մինչեւ ցայս վայր եւ աստի յառաջ այլ օրինակ ոչ կայր, որ գրէի: Բայց գրեցաւ այսքան բանքս յերկիրս Խիզանայ ի մեծ թվականիս Հայոց ի Ռ եւ Փ. Զ. ամի (= 1567), ի գիւղս որ կոչի Պարասու... ի հայրապետութեան մերոյ Աղթամարայ Տետուն Գրիգորի եւ սրբոյ Էջմիածնի Տէր Միքայէլին... յիշման արժանի առնէք... զեղկելիք գծողս, դիզնատիս... Դարձեալ յիշեցէք զներսէս բարունին, որ ետ վերատին նորոգել զգիրքս զայս... եւ եղ ի գուռուն խնդրակատար Ս. Աստուածածնին: (Ներսի համար կը գրուի նաեւ, «զնորհազարդ... Ներսէս բարունապետ Գնունեցին յիշեցէք... որ աշխատութեամբ ժողովեաց զնացեալ եւ զեղեալ թերթեր սորա եւ զպական ետ դրելու: — Հրա. Մ. Խորենացի, Տփլս 1914, էջ Ճ. Թ. — ի.)

13. Կիրակոս Վրդ. Աւետարանի մը յիշատակարանի մէջ կը դրէ. ի Ռժ. Ա. ամի (= 1569). Հայրապետութեան տետուն Մուխայէլ կաթուզիսին սուրբ աթոռույն Էջմիածնի եւ Գրիգորիս կաթողիկոսին Աղթամարայ, եւ ի տեղապահութեան Չամիրամակերտին Խոսորով փաթիշահին, որ յայսմ ամի սիմզըն արար պարսպին Վանայ քաղաքին, սխալանաց գրիս անմեղագիր Երուսէ, աղաշեմ, զի ի գառն եւ ի նեղ ժամանակիս գրեցաւ, որ փախուցեալ եմք ի ձեռաց Քրիտացն, եւ կամք ի զարիփութեան, եւ կար մեր այս էր: Եւ արդ ես Միիթար քահանայս ետու գրել. զուրբ Աւետարանս եւ եդի ի գեաւզո որ կոչի Արշակ, ի գուռան Ս. Գեորգայ զաւրավարին յիշատակ հոգւոյ իմոյ...: (Նկարները նկարուն է Զաքարիա Գնունեցի, Գր. Աղթամարցւոյ աշակերտը, որ ունի այսպիսի տողեր. «Զնկարող սորա Զաքարիա եպիսկոպոսն յիշել ի Տէր աշաշեմ»: — Զեռագիրն կը գտնուի Թէմիրնան-Շուրայի Հայոց եկեղեցւոյն մէջ. յիշատակարանս հմտ. Մ. Ա. Քարխուղարեան, Աղուանից երկիր եւ դրացիք. Թիֆլիս 1893, էջ 10—11. նոյնը քաղուածարար Կոստանեանց Գր. Աղթամարցի, էջ 10, ծն. 1:)

14. Ռիլ (1579) թուին Մարտիրոս քառանայ կը գրէ Աւետարան մը ի Հիզան և ի Հայրապետութեանն Հայոց Տետուն Տ. Առաքելին Ս. Աթոռույն Էջմիածնի, ի պատրիարքութեանն Աղթամարայ Տէր Գրիգորիս կաթողիկոսի, ի յաթոռակալութեան յիսուսաշնորհ աթոռույն Ս. Երուսաղէմայ Տ. Անդրէսս եւ Տ. Դաւիթթարհեպիսպասայն...: (Թիշատակարանն առարեղին Վ. Ցովսէփեանի.)

15. «Գրեցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ կիրակոս սուտանուն կրնաւորի անիմաստ եւ ախմար գրչի, եւ իմ անընդունակ գոլով յառուեստ գրչութեան, բազում աշխատասիրեալ ի սմա գրեցի անարժան ձեռազ իմովք յընտիր եւ ի սայդ օրինակէ կենօք տառապանօք, եւ բազում չարչարանօք եւ նեղութեամբ ի մեծի թուիս Հայոց Ռ. Գ. (1584), ի կաթողիկոսութեան Հայկաղեան սեռի տետուն Գրիգորիսի Աղթամարցւոյ: (Թիշատ. Պարտիզակի Ս. Յա-

կոբ եկեղ. Զեռագրի. Հրտ. Պատուրեան՝ Բ. Զ. 1905, 495:)

16. «Աղթամարայ ծովուն մօտ անտառուտ լեռան մը կողքին կառուցուած Գիւարոյնի Ս. Յարութիւն վանքին աւերակաց վրայ կը կարդացուի ... ԶՏԻ Գ. Ր. Պ. Ո. Ա. Յ. Ո. Ղ. Կ. Ո. Ռ. (= 1587): » (Խ. Լ. Եւսոնեան՝ Ա. յ. մը մասի մոռացուած վանքերու. Աղթամարի թեմբը. Բիւղանդիոն, 1903, թ. 1905:)

17. Աստուածաշունչ. «Եղեւ լրումն սուրբ գիրն եւ ծաղիկն ի մեծ թուականին Հայոց ի Ռ եւ ի ԽԳ ամին (= 1594), ձեռամբ Մարտիրոս քահանային ... ի քաղաքիս Խիզան, ... ի հայրապետութեան գերահրաշ եւ սուրբ աթոռույն Էջմիածնայ տետուն Գաւթի, եւ ի կաթողիկոսութեանն Աղթամարայ տէր Գրիգորիսի ... ի գառն եւ ի նեղ ժամանակիս. միթէ եւ խաղաղարարն Աստուած աշխարհիս խաղաղութիւն պարգեւեցոյէ: (Թուրոս Աղբ. Բ. 262—263:)

* * *

2. Գրիգորիս Աղթամարցւոյ նշանակութիւնը: — Որչափ ալ անբաւական ըլլան մեր ծանօթութիւնները Գրիգորիսի կենսագրութեան եւ գործունէութեան մասին, բարեախտ ենք գոնէ որ ունինք աւելի գոհացուցիչ տեղիկութիւններ անոր գրական գործունէութեան վրայ: Գրիգորիսի կից իւր կաթողիկոսական գործունէութեան մշակից բանաստեղծական արուեստ մ'ալ, կամ լաւ եւս մշակեց իւր բնատուր բերումն եւ սիրեց երգել: Իւր բազմաթիւ քնարական բանաստեղծութիւններ գարերով սփափանքն եղան վշտացեալ Հայ սրտին, քաղալեր եւ գաստիարակ: Անթիւ շրթունքներ նուագեցին անոր տաղերը, բիւրաւոր սրտեր ազնուացան ի լուր անոր քնբոյշ, սրտոտ տաղերուն: Աղթամար յուխտ եկող բազմութիւնը շուտով գրաւուցաւ անոր արտադրութիւններէն եւ զանոնք իրեւ անմոռաց յիշատակ առնլով՝ ակաղծուն ի սիրտ գարձան իրենց յարկերը: Զկայ միջնադարեան գրական շրջանէն հեղինակ մը, որ այնպէս ժողովութական համակրութիւն վայելած ըլլայ, ինչպէս Գրիգորիսի Աղթամարցի: Հայ աշուղն ու գուսանը, օրիորդն ու երիտասարդը, ալեւ որն ու մանուկը, գեղջուկն ու քաղաքացին հաւասարապէս թօթովվեցին իրենց շրթանց ու լարերու վրայ անոր անունն, իրենց ուրախութեան ու արտմութեան ժամերուն: Զէք գտներ Ժ. գարու առաջին քառորդէն ետք Ցաղերու հաւաքածոյ՝ ըլլան անոնք գրուած Աւապուրական կամ Եւգոկիա, Ղրիմ կամ Կա-

րէն մին կամ միւսը: Արդէն 1561 Արգարեան տպագրութեան Տաղարանը կ'ամփոփէր իւր մէջ Աղթամարցոյ տաղերէն չորսը:

Այսափի ընդարձակ ժողովրդականութիւն դտան անոր քնարերգութիւնն հայ ամէն խաւերու մէջ: Իսկ անոր թարգմանաբար յօրինուած Պղնձէ քաղաքի պատմութիւնն հայ միջնադարեան աշխարհի ամէնէն սիրուած ընթերցուածն էր, որ եւ արժանացած է բազմաթիւ տպագրութեանց, եւ գեռ այսօր իսկ կը յածի ժողովրդեան ձեռքը:

Աղթամարցին իւր այս աշխարհակալութեամբ ինքնարերաբար ազգեց նաև չետագայ սերնդեան մոտաւոր կրթութեան վրայ: Ժադ գարու առաջին քառորդէն ետքը հայ երգիչներու մեծամասնութիւնն երգած է անոր տաղերու ազգեցութեան ներքեւ: Այս ազգեցութեան պատճառն էր մանաւանդ այն որ Գրիգորիս զգեցուցած էր իւր տաղերուն ուրիշ նկարագիր մը քան որ ցոյց կու տային իրենց վրայ իր նախորդները: Պարզութիւն գաղափարաց, սահունութիւն երգի կաղմին, աշխարհականացում նիւթին: Բաց ի կրօնական՝ քնարական երգերէն նա տուած էր — շեղելով յայսմ իւր նախորդներէն — բնութեան, սիրոյ երգեր, խօսեցուցած էր Քլբուլն ու Վարդը, երգած էր գեղեցիկը:

3. Աղթամարցւոյ Տաղերու ընդհանուր նկարագիրը: — Կեանքի պարագաներու համեմատ եղած է իր բանաստեղծութեանց նիւթը: Փառքի ձգտում, դիւցազներգութիւններ, իշխանաց շողբորթութիւններ... չէին կրնար երգուիլ ժամանակ մը, երբ երկիրը ստրկութեան ենթարկուած էր, ամէն դիէն հեծեծանք լսելի էր: Ընդհակառակն ողբալ, արտասուել, ապաշաւել... այս էր սովորական նիւթը հայ աշուղներուն, ի շարս որոնց Աղթամարցոյ: Շատ խղճահար եղած է առ հասարակ հայ աշուղը, անոր անմեղ սիրու ամէն քայլափոխին կը տեսնէ մեղաց սեւ ստուերը, եւ շորջի սարսափը մեղաց արդինք կը նկատէ: Բայց մի եւ նյոյն ժամանակ հայ աշուղը պարկեց է, զերմեռանդ եւ աղօթասէր: Եւ իւր արտագրութիւնք այս զգածմամբ՝ եղած են շատ յաջող եւ օրինակելի, միջնադարեան հայ տաղասացներու երգերը՝ նուիրուած Աստուածածնի, Սուրբերու... շատ գեղեցիկ են եւ գեղարուեստական:

Բայց կեանքի վայելքը, սիրոյ կրակը ամէն պարագայի մէջ անշէջ մնացած է հայ երիտա-

սարդի սրտին մէջ. եւ որ կարծես մեռցնել տուած է վայրկեան մը ամէն արտաքին նեղութիւն ընտանեկան, բարեկամական ուրախ յարկին ներքեւ: Սէրը կը տոչորէ երիտասարդ սիրտը, կը վնտուոփ գեղեցիկը, գեղեցկին դրուատիքը կը հիւսուի: Միւս կողմանէ գարնան դռները բացուելուն պէս՝ ծաղկազարդ մարդերու, մշտակաց լսերու վայրէ կը ծածանեն կենասէր երգչին սիրտը, եւ գիւղական հովասուն, դաշարագեղ տեսարաններու առջեւ մոռցած ամէն բան՝ ուրախ տրամադրութեան մէջ է. քնար ի ձեռին կ'երգէ բնութեան հրապոյը: Սիրոյ երգերն, որ բաւական յաճախ են թուով եւ յաճախ երգութեած, ունին իրենց վրայ քրիստոնէական պարկեշտութեան քողը, յատուկ միշտ հայ սրտին: Մահմեդական տիրապետութեան՝ բոնութեան տակ որչափ ալ ենթարկուած էին անոնց ազգեցութեան հայ երգիչք, բայց յայսմ սիրելի եղած է իրենց հայրենական առաքինութիւնն անարատ սէրը, զայն երգած են — հեռու ամէն մերկութենէ:

4. Պարագայք եւ ազգեցութիւնք: — Աղթամարցոյ տաղերու հոգին իմանալու համար հարկ է պարզել այն ազգեցութիւնները, որոնց տակ նա բանաստեղծած է: Գրիգորիս ծաղկեցաւ ժամանակ մը, երբ սահմանակից աշխարհին մէջ գեռ լսելի էին անմահ Ռումինիներու, Հաֆիզներու... քնարերգութիւնք. Եւ Զամի, Պարախց դասական շրջանի այս վերջին պարծանքը՝ այն ինչ հանդշած երգելէ († 1492), իւր բանաստեղծական արտագրութիւնք ընդհանուր հիացման առարկայ էին բովանդակ պարսկական տիրապետութեան տակ գտնուող երկիրներու: Աշխարհէ աշխարհ յածող դէրվիշները գեռ իրենց շրթանց վրայ ունէին անոր մահմեդական աշխարհին հիացումը գրաւող երգերը:

Գրիգորիսի տաղանդը անտարբեր պիտի չմնար ի լուր անոնց արգեամբք ալ կը տեսնենք որ նա — որ արդէն սկսած էր թոմովել բանաստեղծական տողեր — հետաքրքրուած է Հաֆիզի կամ Զամի բարբառով եւ թեւակուսած անոր հմտանալու: “Պղնձէ քաղաքին, եւ նման զրոյններու թարգմանութիւնք — եթէ ստուգիւ իրենն են — ցոյց կու տան բաւականէն աւելի, իւր ձեռք բերած հմտութիւնը պարսկական եւ արաբական հարուստ գրականութեան: Ոչ միայն կարդացած է զայն եւ թարգմանութեան փորձեր ըրած, այլ եւ սիրած է իւր տաղերու շինուածքին մէջ ագուցանել այդ՝ ամէն կողմանէ գրաւիչ եւ բանաստեղծա-

կան լեզուով տողեր (ուղղակի բնագիրներէ, կամ թերեւս աշուղներու բերնէն): Նշյնը կը հաստատեն աւելորդ անգամ նաեւ Աղթամարցւոյ տաղերուն մէջ այնպէս սփռուած պարսկերէն բառամթերքը եւ բացատրութիւնք:

Եւ այն յանկարծական ոստումը, որ կը նկատուի իր եւ նախորդ բանաստեղծներու մէջ, արդիւնքն է առանց տարակուսի պարսկական գրականութեան այս ծանօթութեան: Գրիգորիս պարսկական նոր գրականութեան ծանօթութեամբ կրթեց իւր ձաշակը, ընդարձակեց մաքին ասպարէզը, յզկեց գրիչը: Եւ այսպէս պարսկական ազդեցութեան տակ, կրնայ ըսուիլ, բացաւ նոր դպրոց մը հայրենի հողի վրայ:

Պարսկական ազդեցութեան արդիւնքն է մանաւանդ անոր բանաստեղծութեանց այլաբանական նկարագիրը, խորհրդական լեզուն, անով կառուցած է նա իւր երեւակայութեան հրաշակերտը, ուր պատկերաւոր նկարագրութեան յանկուցիչ հմոյքովը կը ձգուին հոգիները. ուր ոչ միայն գերզգայական գաղափարաներ ըստ իրին էութեան եւ բնութեան հոմանիշ առարկաներով կը ներկայացուին, այլ եւ աստուածաբանական վարդապետութիւնք իսկ կը հանդերձուին գողտրիկ մտահարուստ պատկերներով:

Աղթամարցւոյ տաղերը գրուած են վսեմ, քնքոյշ, աղնուական ոճով, եւ ժամանակն ու տեղը նկատի առնով՝ նաեւ բնական, իր լեզուն գրաբար չէ, բայց ոչ նաեւ ուամկօրէն, այլ ուամկախառն գրաբար: Աղթամարցին աւելի զգածմալց է քան հայ այլ բանաստեղծք, եւ գրեթէ միշտ իւր բանաստեղծութեանց մէջ սրաի լեզուն է որ կը խօսի, ոճը ողորկ է եւ ուղիղ, եւ իւր նկարագրութիւնք եւ ստորագրութիւնք լի են զգածումով եւ հմայքով:

Կմանողութիւն նախորդ բանաստեղծներու, անոնց տողերու բանաբաղութիւն՝ հայ մուսային այս յաճախուած, ժառանգական մեջքը, չի տեսնուիր իր վրայ, կամ գոնէ շատ ցանցառ կը տեսնուի. թէեւ լաւ ծանօթ եղած է իր նախորդներուն արտադրութեանց, մանաւանդ Առաքել Սիւնեցւոյ եւ կոստանդին Երջնկացւոյ, Առաջնոյն ազդեցութիւնը յատկապէս գրիգորիսի կրնական քնարերգութեանց վրայ տեղ ակներեւ իսկ կը զգացուի:

5. Գրիգորիս իրեւ գեղեցկի երգի չէրգիչ: — Զորս խմբի կարելի է բաժնել Աղթամարցւոյ բանաստեղծութիւնները, կրնական քնարերգութիւններ, ձօներ, սրբախոսական

գիւցապներգութիւններ եւ գովեստաներ գեղեցկի: Վերջին խումբս ամէնէն յաջողն է իր արտադրութեանց մէջ եւ ինքնատիպը. եւ զօրստորեւ պիտի ներկայացնեմ լնթերցողներուս: Ուստի այս տեղ հարկ է առանձին նշատողութեան նիւթ ընել զայն:

Հակառակ գտած ընդարձակ ժողովրդականութեան, շատերուն անիմանալի մնացած են այս խմբին երգերը: Անոնք նկատուած են առհասարակ “սիրոյ երգեր”, գեղեցիկ սեռին նուիրուած գեղնները: Բայց սխալ է այս տիրած ըմբռնումը. անոնց մէջ գրիգորիս ոչ թէ կնոջ սիրոյ երգիչ է անձակ իմաստով, այլ երգիչ է գեղեցկին:

Աղթամարցին որբանէն կոչուած եկեղեցական, կաթողիկոսական աստիճանի, մնած եւ գաստիարակուած ի մասուկ տիրոց խորանին ծառայ ըլլալու գաղափարականով կղղեակին միայնութեան մէջ, գծուարին է յախուռն հաստատել թէ համարձակած ըլլայ քողակերծ՝ գեղաւորաց գասին մէջ անցած գեղգեղիլ: Թոյլ չեն տար զայս ոչ ժամանակն եւ ոչ հանգամանք:

Անոր այս խմբի տաղերուն մէջ կը զգացուի ստուգիւ բուռն արտայայտութիւն սիրոյ, բայց այս սէրը երկրաբարշ չէ, այլ քրիստոնէական, երկնային: Աղթամարցին երգած է հօնեղայրական սէրը, գեղեցկին գովեստը ի գէմն իւր հարազատին: Այս կարգեն են՝ “Դու գրախտեցմայր”, “Դու ես արեգակն”, “Մաքուր պատկերով”, Այս տաղերու մէջ երգած է գրիգորիսի իւր եղբայրը՝ Ամիր Գուրգէն, զոր կաթողին կը սիրէր, չոս տուած է նա այրական՝ երիտասարդական գեղին նկարագիրը եւ ոչ կուսին գովքը: Այս տեսակէտով ալ հարկ է առանձին ուշագրութեան արժանանալ Աղթամարցին իրեւ միակն ի տեսակին եւ յաջողագյնն առնական գեղի նկարագրութեան մէջ: Այս խմբէն են նաեւ “Յետ գնալց վարդին”, “Գարունն է բացուեր”, եւ թերեւս “Ամէն առաւօտ բայցու” տաղերը, ասոնց մէջ կ'երգէ զգայուն բանաստեղծը իւր սիրելի հարազատին մահուան արձանագիրը (épilogue):

Նշյնպէս միւս տաղը “Մեր Տէրն է բաղմբար”, որ վառ երեւակայութեան ծնունդ մ'է, ոչ այլ ինչ է, բայց եթէ այլաբանական նկարգիր կարօտին կամ ծննդավայրին անձկոյն զոր կը զգայ սի զարիփութեան, գտնուող եւ հայրենեաց սիրով տոչորող բանաստեղծը: Իսկ “Մաղղիունք ասեն”, տաղն իրեն նիւթ ունի այլաբանական պատկերի մէջ, հոգեւոր անձ մը,

ինչպէս կարծեմ, Աստուածատուր Խաթայեցւը նահատակութիւնը, երգուած ի խնդրով Աստուածատուր Մեծովեցւոյ¹:

Ի դէմ վարդի եւ բլբուլի, ի դէմ գեղա. Հարուստ կուսին այսպիսի պատկերներ ընծայելու յառաջընթաց օրինակներ ունէր Գրիգորիսպարսիկ բանաստեղծութեան մէջ, ըայց նաեւ տոհմային բանաստեղծք ձուլած էին նոյն կաղապարին վրայ նմաններ: Այսպէս կոստանդին Երզնկացի իւր “Այսօր եղեւ պայծառ գարուն” (Հրտ. Պոտուրեանի 110—125) սկզբնաւորութեամբ տաղին մէջ, ուր “բլբուլի եւ վարդի օրինակաւ դքրիստոս պատմէ”, միրոյ հօմանիշներ կու տայ հետեւեալ պատկերը.

Թէ Սէր է ծառն ու սէր ծաղիկն,
ու սէր հաւուն ձայնն ի ծառին.

Սէր է վարդն ու սէր բլբուլն
սիրով նըստել ի վրայ վարդին...

Կոյնպէս Առաքել Սիւնեցի՝ իւր “Ականչ դրէք բանիս որ պատուական է, տաղին մէջ, ուր “զբլուլն ընդ վարդին ի գարուիէլ հրեշտակն կ'օրինակէ” (Հայերգ, 105—108):

Ստորեւ պիտի ներկայացնեմ Աղթամարց. ոյ տաղերէն հետեւեալ հատուածները:

1. Յետ գնալոյ վարդին
2. Ծաղկունք սասեն
3. Մաքուր պատկերով
4. Գու ես արեգակն
5. Գու գրախտ Եղեմայ

Ասոնք ամէնն ալ ծանօթ են հրատարակութեամբ (Հմմ. Կ. Կոստանեանց՝ Գրիգոր Աղթամարցի եւ իւր տաղերը, Տփլա 1898): Մեր հրատարակած բնագիրները վերակազմուած են համեմատութեամբ բաղմաթիւ ձեռագրաց եւ տպագիր օրինակաց: Ընթերծուածոց տարբերութիւնները աւելորդ համարեցանք տալ թերթիս մէջ: Յաջորդիւս կը խօսիմ մէն մի տաղի վրայ առանձին՝ համառօտիւ:

* * *

1. Յետ գնալոյ վարդին:

Հնոց շատ սիրած տաղերէն մին կ'երեւայ այս, որ թէ ամբողջութեամբ եւ թէ կտոր կտոր

յաճախ կը պատահի ձեռագիր եւ տպագիր տաղարաններու մէջ: Մեր ձեռքը կը գտնուի ասկէ չորս ձեռագիր, չչաշուելով հինգերորդը (G) օր փոքրիկ աղաւաղեալ հատուած մը միայն պահած է:

(b) Այս ձեռագիրներն են մեր Մատենակարանի:

1. թ. 684, 30ա—34բ (= A).
2. թ. 663, 2բ—8բ (= C).
3. թ. 797, 238բ—241բ (= D = 2եռ. Կիւլ. 355ա).
4. թ. 343, 184բ—185ա (միայն թ. 81 = G):
5. Շ. Վ. Այսակեանի թ. 1 Ձեռագիր Տաղարանէն (էջ 15—23) արտագրութիւն մը (= q):

Ասոնցմէ ամէնէն ընտրելագոյնն էր A, որ եւ բնագիր ընտրուած է. գրախտաբար ձեռագիրս՝ տող 98ի քով թղթեր ինկած ըլլալով՝ այժմ կիսով կ'ընծայէ տաղը. այս գէպքին յեցանք C օրինակին վրայ, որ զայն ամբողջութեամբ ունի, ասոր առանձնայատկութիւնը ուղղագրութեան մէջ՝ հետեւելով Aի ուղղագրութեան ուր պէտք էր փոփոխեցինք, առ այս կուռան ունենալով մեզի նաեւ Ծզ օրինակները եւ անոնց կից տպագրութիւնները: Այնպէս որ մեր վերակազմած բնագիրը թէ ամբողջութեամբ կը ներկայանայ, եւ թէ միաբան հնագոյն օրինակաց:

Մեզի ծանօթ էին նաեւ հետեւեալ ձեռագիրք, որոնցմէ չկրցանք սակայն օգտուիլ:

1. Ցուցակ Ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի (Յ. Յ. Թօփճեան, Վաղարշապատ 1898), էջ 41—42, թ. 27, թշ. 132ա—138բ. ուսկից քանի մը տող քաղուածներ տուած է Թօփճեան:
2. Հ. Աճառեան՝ Ցուցակ հայերէն ձեռագրաց Թաւրիզի (Վիեննա 1910), էջ 63ա.
3. Կը յիշուի երկու օրինակ ալ Վենետ. Մխիթ. Մատ. Ձեռագրաց մէջ. Տաղարան Ե:
4. Ուրիշ մ'ալ 1606ին Ստ. Թօփաթեցւոյ Տաղարանին մէջ (էջ 82. ԲԶՄ. 1907, էջ 401):

Առաջին անգամ հրատարակուած է տաղս՝ կիսով եւեթ՝ Աբգար Գրիգոր տաղարանին մէջ (տպ. Վենետ. 1561, էջ 30—31 [= թ1]), որմէ օրինակ մը կը գտնուի Կերլա քաղաքի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ Մատենադարանին

¹ Տարբեր շաբքի են Աղթամարցւոյ սիրոյ խօսպէս պարի երգերը, զորոնք, կ'երեւայ թէ երգած է նման Կոստանդին Երզնկացւոյ ի խնդրով աշխարհականաց՝ հարսանեաց եւ նման հանդէսներու համար, եւ որոնք առ հասարակ անառան հասած են մեզի: Ասոնց վրայ այլուր կը խօսինք:

մէջ, թ. ԽԳ. ա ձեռագրին հետ կազմուած (Հմիտ. այս մասին Հանդ. Ամ. 1888, էջ 140—141): Զկրցանք զայս համեմատութեան առնուլ: Ապա լոյս տեսաւ (ի կ. Պոլիս) ժը կամ ժԹ դարու սկիզբները տպագրուած Տաղարանի մը մէջ (անթուական) էջ 114—119, 123—124 (= ձ), 1851ին տուաւ անոր առաջին մասը Հիսարլեան՝ Բանասէրի մէջ (էջ 338—340 = Ե) շատ աղաւաղեալ. եւ տասը տարի ետքը Բազմավիշտ (1861, էջ 146—147 = Ձ), հանուած Ռազիորիկէ մը, ինչպէս կ'ըսէ Հրատարակիչն (Հ. Ալիշան) վերջաբանին մէջ (էջ 147—148): Անծանօթ նախորդ Հրատարակութեանց՝ 1886ին Հրատարակեց զայն Յովհ. ք. Տ. Մկրեան մաս առ մաս Երկրագունտի մէջ (էջ 199 եւն = Ե): Հակառակ այս Հրատարակութեանց Տեւկանց իւր Հայերգի մէջ (էջ 70—72 = Ի) ներս առած է տաղը շատ աղաւաղեալ եւ կրծատ օրինակէ մը: Լաւագոյն եւ ամբողջական Հրատարակութիւն մը հոգաց ի վերջոյ կ. Կոստանեանց Աղթամարցւոյ տաղերու հաւաքման մէջ (էջ 38—45 = Կ), հանելով իւր “սեփական գրչեայ տաղարանից, որ գրուած է 1695 թ. բաղդատութեամբ” մի քանի գրչեայ օրինակների հետ, որոնցից հնագունը 1617 թ. էր գրուած: (էջ 43—44):

Իմանալու համար, թէ ինչպէս աւանդած են տաղը տպագիր Հրատարակութիւնք, կու տամ այս տեղ պատկեր մը:

e ¹	d	b
ա. 113—139	ա. 1—80	ա. 1—85
a	H	ΥΚΡ
ա. 1—36,	ա. 37—68	ամբողջ
89—92		

Հայերգի մէջ նաեւ տողերու բաժանումը շատ խանգարուած է, այնպէս որ տաղս, որ 2—4—2—3 հատուածով է, Հայերգի մէջ անիմանալի ձեւ ընդունած է:

Տպագիր Հրատարակութիւնք թէ վատ օրինակներու, թէ տպագրիչներու կամայական փոփոխութիւններու եւ թէ վերջապէս անհոգ տպագրութեան հետեւանդով այնպէս խառնակած, աղաւաղուած են (մանաւանդ Ե), որ մենք եւ ոչ իսկ նկատի առնուլ ուղեցինք զանոնք, համեմատութիւնը չծանրաբեռնելու համար: Համեմատութեանց մէջ առաւելապէս ձեռագրաց տարրերութիւնք աշխատեցանք իսղճիւ ընծայել, որմիք յիրականին կընան գիտնոց աչքին արժէք ունենալ:

Տաղս նաեւ եւրոպական լեզուներու թարգմանուելու արժանացած է:

Երկու տարի յառաջ ոռւսերէնի թարգմանած էր զայն “Ամէն առաւօտ եւ լոյս տաղին հետ կ. Կոստանեանց” Ռոզա և Սովուայ. Կъ положенію армянъ въ XVI вѣкѣ (по поводу стихотворенія Григорія Ахтамарскаго). Москва 1913 (Հմիտ. Գ. Լեռնեանի մատենախօսականը, Մշակ, 1914, թ. 111):

Վերջերս գաղղիերէն թարգմանութեամբ ներս առաւ զայն Ա. Զօպանեան իւր Les trouvères arméniensի նոր Հրատարակութեան մէջ:

*

Առաջին Հրատարակիչներուն անծանօթ մացած էր տաղին երգիչը. Մկրեան երկրայռւթեամբ կ'ընծայէր Աղթամարցւոյ. Կոստանեանց միայն մուծեց անսերկայ Գրիգորիսի միւս տաղերու շարքին մէջ: Բազմավիշտի Հրատարակիչը վայրկեան մը փորձուած է մինչեւ անգամ Աշոտ Ա. Բագրատունուոյ օրերուն երգուած համարիլ, ուամկաբանութիւնք միայն գժուալութիւն պատճառած են իրեն (էջ 147 “այլ իրեն ուամկախառն եւ տաճիկ բացատրութիւնները յայտնի կ'ընեն որ աւելի նոր էն): Թէեւ Վենետիկի եւ Տաղարանին մէջ կարելի էր յայտնի տեսնել նաեւ հեղինակին անունը:

Հիմայ, երբ ծանօթ են բաղմաթիւ ձեռագիրներ, որոնք յայտնապէս կը կրեն հեղինակին անունը, այս մասին տարակուսիլ աւելորդ է:

Ի՞նչ առթիւ երգած է զայն Գրիգորիսի, կամ ի՞նչ կը պատկերէ այլարանական երգս: Բազմավիշտի Հրատարակիչը (Հ. Ալիշան) իւր վերջաբանին մէջ կը գրէ. “Ասիկայ տիուր ժողովրդական երգ մը եղած պիտի ըլլայ, կամ լաւ եւս ըսել, անշուշտ պարտիզադարմաններու յատուկ եղերգութիւն մը, — եթէ չէ ցաւած սրտի մը եւ ամուսնոց իր հարսին գժբախտ դիպուածով մը Ճամբորդութեան ժամանակ վախճանելուն վրայ ըրած ողբը, (էջ 147):

Կ. Կոստանեանց հոն պատկերացուած կը համարի ժամանակակից հայ քաղաքական կեանքը, որով բլբուլն կ'ողբայ մահմեդական բոնակալներէն ազգին կրած տառապանքը, եւ կը բաղձայ տեսնել վարդը՝ խաղաղական՝ անդորր բարօրութիւնն ազգին (Հմիտ. Մշակ, 1914, թ. 111): Իսկ Աղթամարցւոյ տաղերու Հրատարակութեան Ներածութեան մէջ (էջ 26—31) կը համար զայն վէպ մը՝ երգուած ի գովասանութիւն վարդին:

Այս տաղը գրած է Գրիգորիս, ինչպէս վերն ակնարկեցի արդէն, ողբալի արկածի մը անմիշնորդական ազդեցութեան տակ: 1533/4ին «սաստկասառոյց» ձմեռը, երբ սառեցուցած էր Աղթամարայ ծովակը եւ կղզոյն բնակիչք ըստ սովորութեան սառուցի վրայէն ի յարաբերութեան էին ցամաքի հետ, երթեւեկելու ժամանակ Գրիգորիսի կրտսեր եղբայրներէն մին՝ Ամիրա Գուռջիբէկ՝ սառուցին յանկարծուստ տեղի տալիք՝ կ'իյնայ ծով եւ ծովամոյն կ'ըլլայ: Զուր կ'որոնէ Գրիգորիս «բազում աւուրբք Լալոտ աչօք» իւր սիրելի հարազատը. եւ ոչ գիակն յերեւան կու գայ:

Այս արկածը այսպէս կը պատմէ Յիշատակագիր մը՝ Մարգարէ Արձիշեցի, Գրիգորիսի համար ընդօրինակած Սաղմոսարանի վերջը (1534ին ի Վանս Սուլխարայ. տես վերը ամբողջութեամբ).

«Գրեցի զսա յիշատակ Գրիգորիս կաթ-ին եւ ծնողաց նորին՝ Սքանտարին եւ Շահումին եւ եղբարցն՝ Ամբայ Գուռջիբէկն, որ անկան է ծովն եւ բոլոր բանելով լուսութեան ու ու գուռն, եւ միւս եղբօրն կանչասապարթ բարոնակին Սմբատին, որ է սփոփան եւ ուրախութիւն վշտագնեալ եւ տրտմեալ սրտի անձին իւրոյ...»

Այս արկածին վրայ, ինչպէս Յիշատակագիրն կ'ըսէ «վշտագնեալ եւ տրտմեալ սրտիւն կ'անցընէ ամբողջ ձմեռը. ինքն ալ կը յայտնէ զայս յաճախ».

Ըզտիւ եւ զիշեր ողբամ անդադար Դարձեր եմ մաղասկաթ եւ չունիմ զըրար... Գիշերըն մինչ ի լցու ես մըտօք տանջիմ Ուր տարան ըզքեզ վարդ, կամ ուր թաղուցին, Զիարդ մոռանամ ես ըսկէրըն քոյին Խոցեցաւ սիրտս ու լերթը կըսկլծադին... Զի առանց քո տեսուդ ես եմ երերուն Գիշերըն քուն գայլ այլ կենամ արթուն, Նեղեալ եւ փղիկիմ թ' երբ լինի գարուն, Հալեր եմ եւ մաշեր ի քո կարօտուն: Սաստկառասոյց ձըմեռս ես ոնց անցուցի. Շատ ցաւ եւ շատ ցընոր գէմ քեզ քաշեցի:

Երբ Գարնան գուները կը բացուին, մարդերն եւ բուրաստանները սկիզբ կ'առնուն զարդարուիլ ծաղկաք՝ Գրիգորիս կը յիշէ կրկին իւր սիրելին, կ'ելլէ միւսանգամ ի ինդիր անոր. այս նուագ ոչ թէ նորահալ ծովակին ալիքներու մէջ, այլ ի ծաղկալիր այգեստանս Աղթամարայ, հոն ծաղկանց մէջ փնտուելու: Այսպէս յուսալով սփոփանք տալ սրտին եւ անմահացնել իւր եղբօր յիշատակը:

Ինքը՝ երգիչը երգասեր Բլբուլի գէմքը զգեցած կ'երթայ այգին վնասուելու Վարդը անոր Վրանին մէջ. բայց չի գտներ հոն Վարդը, վասն զի թողուցած էր նա նախորդ պաղ եղանակներուն իւր վրանը: Երբ զինքը չի գտներ հոն՝ կը հարցնէ անոր մասին: Գժկամակ կը մտնէ այգին, կը բողզէ այգւցն դէմ, թէ ինչու չէ պահպանած ինամոլ Վարդը.

«Այդի, ընդ քեզ ասեմ, տուր ինձ պատասխան լնդէր ոչ պահեցեր զԱրդն իմ պատուական», եւ կը դառնայ կ'անիծէ այգին.

Քակուի քո ամուր պատըդ, դառնաս աւերակ... իրեն սգակից ըլլալ կը հրաւիրէ այգւցն յորդախաղաց ակունքը, կանանչասաղարթ ծառերը: Ապա կը բանայ իւր կասկածներուն գոները, մերթ Այգեգործը մեղադրելով, մերթ տարերաց եւ մերթ ըրջակայից վերագրելով իւր հարազատին՝ Վարդին կորստեան պատճառը:

Յուսակտուր այգիէն կը թռչի կը սրանայ բլբուլ «ի յօդքն վերին».

Ասաց թէ հարցանեմ թռչնացըն սիրով, Եթէ գիտեն նոքա, յայտնեն ինձ փութով:

Բայց վայրապար: Նորածին թռչուններն ալ կը խոստովանին տգիտութիւն:

Զքո Վարդըն չենք տեսել, Աստուած վըկայէ, Գնա շընթիր յայլ տեղ ու զնա որոնէ:

Այս բացասական պատասխանէն կը յուզուի Բլբուլ, եւ դարձեալ կը սկսի ողքալ յուսահատ իւր Սիրելին:

Այս հառաջներու մէջ կը լսէ հեռուէն Այգեգործին՝ Արարշին ձայնը, որ Վարդի մօտալուտ գալստեամբ կը միսիթարէ զինքը.

Ասաց. Մի լսր, Բլբուլ, քո Վարդըն կու գայ, Եկեալ է մանուշակ Վարդին վաղայ. Թուուրա նսաբար ամատ, սալամ ու գուզայ:

Այս աւետիսին վրայ կը միսիթարուի Բլբուլ, գոհ բերանով կ'օրհնէ Այգեգործը. կը փութայ թուութ մը գրել Վարդին, ուր կը դրուատէ անոր բարեմասնութիւնները, բացատրելով նաեւ իւր սրտի անչափ կարօտը անոր հեռաւորութեան համար: Թուութը կը համնի Վարդին արքունիքը, կարգացող կը բերեն կանաչադարձ հազրէվարդը, որ բարձր ձայնիւ կ'ընթեռնու. փոխարէն պատասխան կը գրէ Վարդը Բլբուլին՝ միսիթարելով զինքը իւր մօտաւոր

գալստեամբ, մատնանշելով նաեւ թղթատարին ձեռքոք իւր ուր ըլլալը.

Ասացէք թէ ի գրախտն զնա որոնէ:

Անցան օրեր, արեւն երկնքէն պայծառ փայլեցաւ. եւ ցոյն ամպերէն իջաւ վարդաստան, եւ վարդ բազմած գահոյքին վրայ ցուցուց իւր դէմքը վարագուրին ետեւէն.

Վարդն էր վարագորով ի մէջ գահոյին, Ծաղկունքն հաւասար երկրպատեցին;

Տեսաւ գրիգորիս հոգւոյ աչքերով իւր հարազատն ընդ վարդուրով սի մէջ գահոյին ո երկնից՝ շրջապատուած հոգեղեններէ, միսիթարուեցաւ եւ գոհացաւ:

Ի մահ իւր եղբօր երգած գրիգորիսի այս եղերգութիւնը մեր միջնադարեան բանաստեղծութեան ամէնէն ընտիր գոհարն է, գեղեցիկ՝ արտաքին յօրինուածովը: Այս պատճառաւ ալ յաճախ կարդացուած եւ երգուած է, եւ հզօր տպաւորութիւն թողուցած յաջորդժամանակի տաղասացներու վրայ:

Թէեւ Վարդի եւ բլբուլի խօսակցութիւնը արեւելեան, մանաւանդ պարսկական բանաստեղծութեան շատ սիրած մուտիւն է, ուստի եւ գրիգորիս ունէր աչաց առջեւ թէ պարսիկ-ատրպատիճ աշուղներու եւ թէ Հայոց (կոստ. Երզնկացի, Առաքել Սիւնեցի, Մկրտիչ Նաղաշ) քով նման պատկերներ, բայց երգս կը կրէ ինքնուրոյնութիւն մը եւ ամբողջութիւն մը, առանց ցոյց տալու օտար ազգեցութեան հետք (պարսկերէն տողերն, որնք հոս եւ հոն յերեւան կ'ելլեն, ագուցուած են հոն միայն ամրող կառուցուածին զարդ տալու համար):

Ընդհակառակն գործած է տաղս մեծ աղդեցութիւն յաջորդաց վրայ՝ յանուանէ խաչատրոյ սի գնալ վարդին¹ տաղին վրայ, որ յէականս ոչ այլ ինչ է բայց եթէ նոր խմբագրութիւն մը Աղթամարցւոյ տաղին՝ յարմար-

¹ "Տաղ գարնան, Վարդին եւ պուլպուլին զոյցը եւ պատասխանիք՝ Խաչատրուր կ'ելառեցի Վարդապետի ասացեալոց, որուն անագիրը կը կապէն. Ի Խուճառաբ անդրդեցի է բանիք (Հրտ. Ք. Ջ. 1907, էջ 402-403): Տաղն հրատարակին՝ Հ. Մ. Պոստրեամ հանած է զայն Ստեփ. Երեց Թօնիաթեցւոյ 1606ին ընդօրինակած Տաղարանէ մը, որ այժմ՝ Անետաթիկ Միթթ. Պատ. մէջ կը գտնուի: Արդէն Պոստրեան կասկածած է անոր հեղինակին վրայ. "Տաղիս մասին կասկածելի է եւ կը թուի մէջ գարեականութեան մը գործն ըլլալոց (էջ 401): Հաւանականաբար (հմատ. Ք. Ջ. 1907, էջ 402) Խաչատրուր Ա. Խարբերդցւոյ գործն է, որ ունի նեանց՝ նոր ժողովածու, Դ. էջ 5):

ցուած գարնան: Ի մէջ կը բերեմ քանի մը փոքր համեմատութիւն.

Գրիգորիս.

Խաչատրուր.

Յետ գնալոյ վարդին եկ Ի գնալ վարդին եկեալ բրուլըն յայդին պուլպուլին

Ետես թափուր ըզլըան, Որոնելով ըզնա ի բոլոր քաղեցաւ հոդին, այգին.

Ըլլալը եւ հարցանէր ըզնուր Յորժամ զնա ոչ եկիս սիրելին արտասուեաց յուժգին,

Կանչէր զար եւ ֆլզան ի Եւ զալապակ բարձեալ նա մէջ գիշերին:

ողորմագին:

Աւեն թէ արարիչ տէրըն Այգէգութըն նմա պատասխան առնէ, գիտակ չեմ քո վարդին,

... Զքո վարդըն չենք տես սել Ասուուած վլայէ, ... Գիտակ չեմ քո վարդին,

Եկեալ այգեգործին միկիւ Բայց ժամանակ գալը նոր մերձեալ է,

Ասաց մի լար բլբուլ քո վարդըն կու գայ, Զք ծաղկունքըն այգոյս ամէնն եկեալ է.

Եկեալ է մանուշակ վարդին ի գիտակ պին գիտակ պատասխան առ վարդն ... Գրեալ թուղտ առաքէ սիրելի վարդին,

Ես քեզ ողջոյն գրեմ սրտով սիրելի, Բարեւ զըկէր նմա կարութըն սրտին,

Զի առանց քո տեսուդ ես մերերուն . . . Փութայր նա հասանել տեղեանըն նորին:

Եւ բան մարդարէին առ իս կատարի, Որպէս զրու նըստեալ եմ յաւերակի,

Քան ըղչաւալըսան եմ յանապատի, Հանգոյն հաւալսանի ի յանապատի,

Եղէ որպէս ըզուր ի յաւերակի: Միայնացեալ նըման եղէ ձընձըկի:

Խաչատրոյ քով կան նաեւ տողեր Աղթամարցւոյ ուրիշ տաղերէ, այսպէս գուռ ես արեգակն տաղէն՝

Գրիգորիս. Խաչատրուր.

Իմ սիւն ի սրտի ւ իմ ուրախութիւն Հոգի պուլպուլ,

Իմ շունչ եւ հոգի ւ իմ կենդանութիւն Իմ շունչ եւ իմ հոգի,

Աչցած առաջի ես քուն ւ յարթուն, Դրու ես աչցած լոյս ւ իմ կենդանութիւն

• • • • • Պուռ ես լոյս աչերուս եւ սիւն իմ սրտի:

Գրիգորիսի այս տաղի ազգեցութեան տակ երգուած է նաեւ Խաչատրուր Խարբերդցւոյ Արթամ եղեւ գարուն (կոստանեանց՝ Նոր ժող, Դ. էջ 5 եւն):

Բայց ամէնէն հետաքրքրականն է Զաքարիա Գնունեցւոյ Վարդին եւ Բլբուլին տաղը

(իմ հրատարակութիւնս, էջ 30—37), որ յօրինուած է տաղիս անմիջնորդական ազգեցութեան տակ, որպէս թէ աշակերտը նմանողութեան օրինակ առած ըլլայ ուսուցչին գլուխ գործոցը։ Համեմատութիւնը կը թողում ընթերցողներուս։

2. Ծաղկունքն ասեն . . .

Տաղ Վարդին եւ բլբուլին Խորագրուած այս տաղը Գրիգորիսի քնարերգութեանց մէջ ընտիրներէն մին է, զոր երգած է ի խնդրյ Աստուածատուր Սեծոփեցւոյ 1523ին։ Հատերը նկատած են զայն սիրոյ երգո, բայց յիրականին, ինչպէս ինձի կ'երեւայ, ունինք մենք այս տեղ զեղեցիկ բանագործութիւն մը (drama)՝ Աստուածատուր Խաթայեցւոյ նահատակութեան վրայ († 1519). Բանաստեղծը տուած է այլաբանական պատկերի մէջ խօսակցութիւն մը բլբուլի եւ կարմիր վարդի. ի գէմս կարմիր վարդին կը ներկայացուի նահատակն իւր արիական ասպարէզին մէջ, զոր բլբուլ՝ Ս. Հոգին կը իրախուսէ յարատեւել աներկիւղ։ Գրիգորիս այս նոր նահատակիս նուիրած էր յառաջադոյն արդէն երկու երգ. այս անգամ նահատակին անուանակցին խնդրանք կ'երգէ նոյնը այլաբանորէն։

Թէ տաղին ընթացիկ չափը՝ 4—4, թէ կանոնեալ լեզուն եւ թէ նկարագրութեան չորհքը պատճառ եղած են անոր արագ ժողովրդականանալուն։ Չեռագիր տաղարաններու մէջ շատ յաճախ կը պատահի տաղս. ինձի ծանօթ է հետեւեալ Զեռագիրէն։

Թ. 684, թղ. 35բ—40բ (A).

Թ. 344, թղ. 24ա—29բ (B).

Թ. 663, թղ. 13ա—16ա (միայն տ. 1—124) (C).

Թ. 797, թղ. 207բ—209բ (միայն տ. 1—112, 129—152 (D).

Թ. 343, թղ. 220ա—բ (միայն տ. 1—20, 97—116. շատ խեղճ օրինակ, զոր դուռը նկատի առինք) (G):

Ալ յիշուի նաեւ դադեան Զեռ. Ցուցակ, 42. եւ վենետ. Սիմ. Մատաւ Ետաղարակութեամբ :

Յաճախ հրատարակուած ալ է. նախ լցուանեց զայն գ. Վ. Արուանձտեանց՝ Մանսանայի էջ, էջ 258—62 (միայն տ. 1—92, 129—140 = Q), ապա Տէվկանց՝ Հայերզ էջ 98—103 (միայն տ. 1—124, 133—152 = H):

Սեր Մատենագարանի թ. 344ի վրայէն “այլքանի մի օրինակաց հետ համեմատեալ” հրատարակեց քաղուածաբար նաեւ Հ. Յովան սեան Հանդ. Ամս. 1896, էջ 117 = ասկէ արտապատած՝ Միջնադարի ազգ, տաղաչափութիւն ուսմակալապան, Վիեննա 1911, էջ 34—35): Առաջին անգամ ամբողջութեամբ տուած Կ. Կոստանեանց (Դր. Աղթամարցի, էջ 48—53 “օրինակուեցաւ 1695ին գրուած մեր սեփական տաղարանից 1617 թուին գրուած տաղարանի եւ Հայերզի օրինակի հետ” = K). Նոյն ապա ներս առաւ նաեւ Տ. Կպ. Պալեան իւր Հայ աշուղներու մէջ (125—29):

3. “Մաքուր պատկերով”:

Այս տաղը, զոր ատաղ սիրոյ Խորագրած ենք, երգած է Աղթամարցին իրեւ գովեստ գեղեցիկ կամ նկարագիր կտրիճ երիտասարդի, ուր հաւանականորէն ունի աչաց առջեւ իւր հարազատն Ամբր գուովիրէկ. Սրբատ շատ մատաղատի ըլլալու էր: Տաղս իւր մաքուր զգածումներով, գիպան նկարագրութեամբ եւ ձկուն ոճովը կրնայ նման գրուածոց միակ յաջողագոյն օրինակը նկատուիլ: Այս նկարագրով եւ բովանդակութեամբ են նաեւ “Դու ես արեգակն եւ գու գրախտ Եղեմայ, տաղերը:

Հոս ագուցած է բանաստեղծն պարսկերէն եւ թուրքերէն բազմաթիւ տողեր, աւելի քան իւր միւս տաղերու մէջ. պատճառն դժուարին է կռահել: Կոստանեանց ըլլած է այս նկատմամբ կարեւոր դիտողութիւնս. “Հաւանական է որ այդ տարագիր նախագասութիւնները կամ ոճերը պարզ փոխառութիւններ են ժամանակին հանրածանօթ օտար երգերից. այսպէս մտածելու տեղիք է տալիս սոյն երգի մի դարձուածը, որ է “զէշէ շիւսնու սուրբաթ”, եւ այլն կամ “զի հուսնու սուրբաթ”. այս տեսնում ենք Պարսկից քամի երգչի իւսուփ ու Զուլիսա երգի մէջ՝ (տես անդ 61):

Առաջին անգամ հրատարակութեամբ ծանօթացուց տաղս Արուանձտեանց (Ա. Մամուլ, 1885, էջ 74 = Z) շատ աղաւաղեալ օրինակէ մը. ապա լցոս տեսաւ Հայերզի մէջ (էջ 93—95, = H): Կոստանեանց՝ Դր. Աղթ. էջ 57—59, առած է զայն ի շարս Գրիգորիսի տաղերուն համեմատութեամբ իւր սեփական՝ 1595ին եւ 1617ին գրուած Տաղարաններու: Սեր հրատարակութեան համար բացի յիշուած տպագիրներէն՝ ունեցած ենք աչաց առջեւ մեր

Մատենադարանի թ. 684 (Ա), 344 (Բ), 663 (Ը), թ. 976 (Ե¹) եւ Շ. Վ. Սահակեանի թ. 3 (Տ) Զեռագիրները, որոնց համեմատութեամբ վերակազմած ենք բնագիրն, որոն մանաւանդ պարս. կերէն տողերը նախորդ հրատարակութեանց մէջ բոլորովին աղաւաղեալ ընծայուած էին: Տես եւ Պալեան՝ Հայ աշուղներ, թ. 131—133:

4. “Դու ես արեգակն:”

Կման նախորդներուն այս ալ երիտասարդական գեղին պատկերացից նկարագրութիւն մը կու տայ յօրինուած 5—5 չափով: Մեր վերակազմած բնագիրն հիմնուած է մեր Մատենադարանի թ. 684 (Ա), 344 (Բ), 663 (Ը), 976 (Ե¹) եւ Շ. Վ. Սահակեանի թ. 3 (Տ) ձեռագրաց վրայ: Յաճախ անդամ հրատարակուած ալ է, այսպէս Սրուանձեանց Մանայ, 249—252 (Q), Հայերգ, էջ 68—70 (H), Կոստանեանց՝ Գր. Աղթ., էջ 67—71 (K), Տպ. Պալեան՝ Հայ աշուղներ, թ. 118—120 (P):

5. “Դու դրախտ Եղեմայ:”

Մեր հրատարակութեան համար աշաց առջեւ ունեինք հետեւեալ ձեռագիրներ՝ թ. 684 (Ա), 644 (Բ), 663 (Ը), 976 (Ե¹) եւ Շ. Վ. Սահակեանի թ. 3 (Տ). յիշած ենք նաեւ բրիտանական Մուսէոնի Or. 4580 (y): Նոյնը հրատարակուած է Հայերգ, 95—98 (H), Կոստանեանց՝ Գր. Աղթ. 62—64 K եւ K¹), Մանայ, 252—254 = Q եւ Պալեան՝ Հայ աշուղներ, թ. 115—118:

* * *

“Գրիգորիս Կաթողիկոս Աղթամարցի եւ իւր տաղերը, առանձին աշխատութեանս կը վերապահեմ Աղթամարցւոյ տաղերու ամբողջական հրատարակութիւնը համեմատութեամբ ձեռագրաց: Գործն արդէն ընդ մամլով է: Հոն կը մնայ իսուիլ նաեւ Գրիգորիսի կրօնական, սիրոյ եւ անհարազատ տաղերու եւ այլ գրական աշխատութեանց վրայ: Մեր համոզմամբ Աղթամարցւոյ հարազատ կարելի է համարիլ առ այժմ հետեւեալները միայն.

1. Աբքային փակեալ պարտէղ: 2. Տապանակ կաղմեալ անփուտ: 3. Անեղին տաճար: 4. Ահա այգիք մեր ծաղկեցան: 5. Արեգակնակայլ գեղով լի լուսին ի տասնու հընդէ: 6. Գուշ ես յԱղենայ գրախուէն: 7. Գանդատ առնեմ սիր-

րով քեզ: 8. Գովկեմ ըզքեղ մարմնով հրեշտակ: 9. Եղանակ ու հազար մի վայ: 10. Մարմինս ըզկհոգիս զըրկէ: 11. Գովկեալ սուրբ հայր ոմն յարակայ: 12. Այրէն մինչեւ ի քէն քենէ գանդատիմ ես: 13. Աստուածանկար պատկեր յաւրինեալ ի յարարողէն: 14. Գովկեմք ըզվիայն արի: 15. Վաճառական մի հայ եւ յոյժ ձարտասան: 16. Անծին եւ անսկիզն է Հայրն երկնային: 17. Գարունն երեկ բըլուլն յայդին: 18—22. Վերոյիշեալք: 23. Մեր Տէրն է բաղմեր: 24. Ամէն առաւատ եւ լոյս: 25. Գարունն է բացուեր: 26. Գիղանա պաշլատում: Վերջին երեքն տարակուական:

Ասոնցմէ գուրս կան գեռ տաղեր, որոնք հաւանօրէն Գրիգորիսի են, թէեւ անանուն կամ ուրիշի վերագրուած: Բայց ասոնց վրայ կը խօսինք յիշեալ տեղն առանձին:

Հ. Ն. Ակինծին

1.

ՏԱՐ ՎԱՐԴԱՆ ԵԽ ԲԼՅՈՒԼԻՆ

Ի Գրիգորիս կաթողիկոս Աղթամարցւոյ ասացիալ:

Յետ գնալոյ վարդին եկ բըլուլըն յայդին ետես թափուր ըզվանն, քաղեցաւ հոգին. Շըրջէր եւ հարցանէր ըզիւր սիրելին կանչէր զար եւ ֆըլզան ի մէջ գիշերին:

Այգի, ընդ քեզ ասեմ, տուր ինձ պատասխան, Ընդէր ոչ պահեցեր զիարդն իմ պատուական, Որ էր ամէն ծաղկանց սարուար ու սուլթան, Գունովն գեղեցիկ հոտն անմահութեան:

Քակուի քո ամուր, պատդ գառնաս աւերակ, Զորնա ճիւղն ու տերեւն ծառերուդ շիտակ, Ամէն ոտըն խազա ի քեզ համարձակ, Վերնա բոյսն ու բանջարն ւ ամէն կանաչ տակ:

Ակներ յորդաղաղաց, մի գընայք յառաջ Ծաներ թաւթափեցէք զտերեւ ձեր կանաչ Խաւսիմ պարզ եւ յըստակ՝ ասեմ անամաշ Զի տարան յինէն զսիրելին իմ քաջ:

Զեռագիրը՝ A, 30ա—34թ (տ. 1—98).

C, 2թ—8թ.

D, 238—241թ.

G, 184թ—185թ (տ. 81).

q, էջ 15—23 (սկսեալ տ. 7էն):

Հրատա.՝ H, 70—72 (տ. 37—68).

K, 9թ. Աղթ. 38—45.

Y, 1886, էջ 199—200, 264—68, 307—308, 358—59.

a, 1861, էջ 146—47 (տ. 1—36, 89—92).

b, 1851, էջ 338—40 (տ. 1—85).

d, էջ 114—19, 123—124 (տ. 1—80).

e, [Ազգար զպի ծաղարան], միայն տ. 113—39.

Զիմ վարդն ի քէն տարան՝ արին զիս շըւար,
Առին ըղոյս աշացս տիրեց ինձ խաւար.

Ըղտիւ եւ ըղդիշեր ողբամ անդադար
Դարձեր եմ մաղասկաթ եւ չունիմ զըրար:

Լինի թէ այդէգործն արար զայս ընդ իս,
Տարաւ ըղվարդն յինէն ցաւեցոյց զհողիս.
Այլ զնա ոչ տեսանեմ զինչ լինիմ գերիս,
Փոխան ուրախութեան ողբ ասեմ վարդիս:

Վախեմ հողմ սաստիկ ելաւ ահագին,
Վան այն թաւթափեցաւ տերեւըն վարդին,
Եւ կամ խորշակահար տապն արեւին,
Եհար թարշամեցոյց ըղդեղըն վարդին:

Կարծեմ եթէ ծաղկունքն արին հետ ինձ քէն,
Տարեաւ հեռացուցին ըղվարդն ի յինէն.
Եւ կամ կարկուտ ելաւ սաստիկ ի յամպէն,
Եհար զնա անողորմ կըրեաց ի թըրին:

Ծաղկունքն ամեն ասեն նորա միաբան
Եթէ ըլնաւ չունինք ի վարդէն գուման:
Մեղնէ քեզ թասալիայ հալար դաստան,
Աղման նագահ ըռաւթ սըռի ու փինհան:

Գնաց բլրուն առ թոշունքն եւ նշարց զվարդն
ի նոցանէ:

Բըլըուլըն վերացաւ ի յաւգըըն թեւով
Ապաց թէ հարցանեմ թըլունոցըն սիրով,
Եթէ դիտեն նորա յայտնեն ինձ փութով,
Թէ չէ հանեմ յաշացս արտասուը քան զծով:

Թըլըունք այսաւը գիտէք թէ ինչ գործեցաւ,
Զի վարդըն վայելուչ յայգւոյն վերացաւ
Զգիտէք թէ ուր գընաց կամ ով գողացաւ,
Միթէ տեսել եք գուք, լսել եք համբաւ:

Ասեն թէ արարիչ տէրըն գիտակ է
Ամէն ծածուկ սրբափ նա տեսանող է,
Զըն վարդըն չենք տեսել, Աստուած վըկայ է,
Գընա՛շընք յայլ տեղ եւ զնա որոնիր:

Ենու հարցանելր զթոշունքն տրտմեցաւ բլրուն
եւ ածէք արտասուը եւ ողբայր:

Բըլըուլըն գառնացաւ ասաց զինչ լինիմ,
Գիշերն մինչ ի լցու ես մըտաք տանջիմ
Վախեմ առանց վարդին յանկարծ մեռանիմ,
Կարաւտով բաժանեալ ի հողն իջանիմ:

Թէ զարարածս ամեն վարդին փոխան տան,
Նա ինձ անարդ թըրի ոչինչ՝ անպիտան.
Կամ դասք երդեցողացն երաժըշտական
Քաղցրիկ եղանակեն, ինձ գում է եւ դան:

Ո՞ւր տարան ըզքեզ, վարդ, կամ ուր թագուցին
Զիարդ մոռանամ ես ըղսէրըն քոյին
Խոցեցաւ սիրոս ու լերթըս կըսկըծ ագին
Ծաղկունքըն հաւասար այսաւը թառ ամին:

Իմ կեանքըս է երազ՝ ևս յերերմանին
Եւ լցու արեգականն ինձ խաւար թըրւի

Ցաւաւք եւ գառնութեամբ աւուրքս անցանի,
Որ եւ ի թիւ կենաց իմ ոչ անկանի:

Վարդէն բաժանեցայ ողորմ ու լալի,
Եւ բան մարդարէին առ իս կատարի,
Քան ըղչաւալըսան եմ յանապատի
Եղէ որպէս ըղուռ ի յաւերակի:

Գնաց այգէգործն խաւսեցաւ ընդ բլրուն եւ
ասաց:

Եկեալ այդէգործին մըխիթարեաց զնա,
Ասաց մի լար բըլըուլ քո վարդըն կու դայ,
Եկեալ է մանուշակ վարդին փիագայ,
Թուրբա խաբար ամնատ, սալամ ու դուզայ:

Խոկոյն ուրախացեալ եւ աւրհնեաց ըղնա.
Խաղաղութեամբ կենաս յաշխարհիս վերայ,
Այդին քո փըլթիթի ծաղկունքն ի նըմա
Պարիսպն նորոգի՝ ւ ի մէջն բըլըայ:

Ամէն արմատք եւ ճիւղքըն գալարանան,
Առնուն շաւղն ի յամպէն եւ պայծառանան,
Շարժին քաղցրիկ հողմավ, վայելուչ ճաւճան
Եւ զնոտըն տարածեն ի քիմբս մարդկան:

Ապաց գրեաց թուղթը բլրուն առ վարդն եւ ժո-
ղովեաց վարդն զծալունքն եւ ետ ընթեռնուլ զնա ա-
ռաջի ամնանցուն, որ ունէր աւրինակ զայս:

Առեալ տարան զնամակն ի գուռըն վարդին
Զհազեկվարդըն դիւսն կարդացող բերին,
Կանգնաւ վերայ օտիցն եւ դիրն ի յափին
Ընթերցաւ բարձրածայն ի լուր ամնին:

“Ես քեզ ողջոյն գրեմ սրտով սիրելի,
Եւ հարցանեմ զանձնէդ ով երանելի.
Յուսամ յապէնիազ Աստուածն ամենի,
Որ անարատ մարմնով ես գու կենդանի:

Զոր եւ բազկատարած կամ ի յաղաւթի
Խընդրեմ ի յԱստուածոյ քո կեանքդ յերկարի.
Քեզ աշն անեղական լինի հողմանի,
Ներըն եւ արտաքին չարն ի քէն փախչի:

Ծաղկանցըն հաւասար գըլըուխըն գու ես
Որպէս զարբայ եւ տէր ամենու տիրես,
Գունավզ վայելուչ հոտով անոյշ ես,
Յամէն առաւաւտու քան զարեւ փայլես:

Երանի այն պահուն որ տեսանեմ զըեզ,
Զի գու ես ըլնութեամբ անարատ եւ հեղ,
Խոնարհաբար հեռուստ երկրպագեմ քեզ,
Եւ զդարձըն քո խընդրեմ, քաղցրացիր ընդ մեզ:

Թէ զիմ նըւաստութիւնըս հարցանես գուն,
Չունիմ խելք ու բասար ւ ոչ իմաստութիւն.
Չառնում գուր եւ դագար եւ ոչ շինեմ բուն.
Նա՛ տարամ իթաղաթ նա յէկը մըսիւալ խուն:

Զի առանց քո տեսուդ ես եմ երերուն,
Գիշերըն քուն գայր՝ այլ կենամ արթուն,
Կեղեալ եւ փըղցիկ թէ երբ լինի գարուն,
Հալեր եմ եւ մաշեր ի քո կարաւատուն:

Սաստկասառոյց ձրմեռս ես ոնց անցուցի
Շատ ցաւ եւ շատ ցընոր գէմ քեղ քաշեցի,
Ըզիս նախատէին ՚ւ ասէին դերի.
Եթէ վարդըն բնաւ հետ քեղ սէր չունի՞ :

Նսեց վարդն զպատզամ բլուլին եւ դարձոյց
առ նա զպատախանին:

Վարդըն պատասխանի նորս թըղթոյն տայ,
Ասաց. — «Բաղրում ծաղկունք առաքեմ առ նայ,
Ծածկեն զերունքն ու զդաշտ ու զամէն սահրայ,
Ի հոն ուրախութեամբ բըլըուլըն կենայ:

“Ինձ դընալց ատեն այժմ անպատեհ է,
Բըլըուլըն սակատի մի թող համբերէ
Թէ կատարեալ իւր սէրն ի հետ վարդիս է,
Ասացէք թէ ի դրախտն ըզնա որոնէ՞ :

Դնացին եւ տարան զրոյց առ բըլըուլն եւ նա
բացեալ զընթանն ուրախութեամբ եւ ասէ:

Ուրախացաւ բըլըուլն ընդ ասել բանին
Զի ասաց թէ աւետիք ինձ այսաւը բերին,
Զի վարդըն վայելուչ դայ այլ մի յայդին
Տէ արարածս ամէն կարմիր վարդին դին:

Երբ որ արեւն ի նոյն եկեալ ժամանեաց,
Ամպն ի վերուստ ցաւզով յանկարծ որոտաց,
Բուսան ծաղկունք յերկրի հաղարք հաղարաց
Վարդըն չեր ի միջին բըլըուլն որոնեաց:

Յետոյ տեսաւ զկանաչ տերեւըն վարդին,
Այլ պատուական պայծառ որպէս զառաջին,
Վարդն էր վարդուրով ի մէջ գահոյին,
Ծաղկունքըն հաւասար երկրպագեցին:

Բըլըուլըն զայն տեսաւ ասաց գոհութիւն,
Ի յամէն բերանոյ աւրհնաբանութիւն,
Թագաւորին երկնից փառաբանութիւն,
Տեսայ աշաւքս ըզվարդն ի մէջ թըղիւն:

Յիմար Աղթամարցի ըզքեղ ժողովէ,
Քանզի սէր աշխարհիս հաւասար փուշ է,
Փառք եւ ուրախութիւնս այս անցաւոր է,
Կենացս կայ վըճար քանզի երազ է:

2.

ՏԱՂ ԱԱՐԴԻՆ ԵԽ ԲԼՅՈՒԼԻՆ

Ի դրիգուխս Կաթողիկոս Աղթամար յցռոյ:

Ծաղկունքն ասեն, Հերիք արա
Քանի կանչես վարդին վըայ.
Գահ ու բէգահ ձայնը կու դայ,
Ի մեր բաղդից ելիք գըն:

Քանի առնեք դուք ինձ աղար,
Եիրաս ի սիրոյ եղեւ քաբար,

Զեռագիր՝ A, թղ. 35թ-40թ.

B, թղ. 24ա-29թ.

C, թղ. 13ա-16ա (միայն տ. 1-124).

D, թղ. 207թ-209թ (միայն տ. 1-
112, 129-52).

G, թղ. 220ա-220թ (միայն տ. 1-
20, 97-116. անպէտ):

Ես կու մաշիմ վարդին սաբ սբ.
Իմ հալս առանց իւրն է խարաբ:

Գամ իջանեմ վարդենոյն տակ,
Զկանաչ տերեւն առնեմ ինձ յարի:
Ի ողբարի մէջըս կայ կըրակ,
Թըրաչիմ ու գամ երագ երագ:

Ի քեղ նայիմ աչաւք անթարթ
Նա փարատի զինչ կայ հասրաթ.
Գեղեցիութիւն դրախտի եւ զարդ
Կարաւուն բն քեղ ամենայն մարդ:

Վարդըն կ'ասէ, բըլըուլ, երգէ,
Քաղցըր ձայնի եղանակէ,
Ով որ ըզքո ձայնըդ լսսէ
Նա հիանայ, զմեզ երանց:

Ով նենդութեամբ առնէ քեղ նազ
Թող իւր աւուրըն դառնա նրւազ
Ամբի թուրա բաշաթ դըրազ
Բըլըուլ բըլգաւթ ու բա աւազ:

Մուրղան գըֆտանայ բլուլէ
Քանի կանչես մէկ պահ լսուէ
Ասաց թէ սէրըն կու նեղէ
Որ վեր վարդին աշըզ եղէ:

Սիրտը չըկայ հետ իւրըն հերթ
Քանդի խոցէք և ասէք թէ երթ
Հողմըն շարժէ ըզվարդին թերթ
Նա ի գողման դառնայ իմ լըրթ:

Այլ չե մինաց բընաւ յիս ուժ
Երբ հեռանամ նա չունիմ ժուժ
Ինձ աւր մահու լինի եւ դուժ
Հոտըն վարդին է սըրտիս բուժ:

Զաւրըն կենամ յերերմանի
Քունս է հատեր ի գիշերի
Աղաղակեմ արտասուալի
Յայգւոյս չերթամ ես յայլ տեղի:

Ըռանդ վարդին որպէս ըզլալ
Տեսաւ բըլըուլն եղեւ բէ հալ
Անմահութեան հոտըն բուրեալ
Նա ի սիրոյն եղեւ արբեալ:

Վարդըն տեսաւ զրուլուն ուրախ
Որ ձայն կ'ածէր ինքըն անախ
Ծիծաղեցաւ վարդըն մէկ պահ
Պայծառացաւ տիպըն քան դջանս:

Վարդն է կարմիր գունով վառած
Նա շահ բըլըուլն ձայն էած
Հոսէն եղեւ խեւ ու հարբած
Վարդի տեսուն է կարաւութ:

Հուտարակութիւնը՝ H, էջ 98-103 (միայն տ. 1-124,
33-152).

K, թղ. Աղթ. 48-53 (1695է = K¹
և 1617է = K²),

P, թ. 125-29.

Q, էջ 258-262 (միայն տ. 1 92,
129-40. անպէտ):

Բըլբուլն ասաց. Ես եմ առակ
Թուշունքն կ'առնեն ըգիս կատակ
Վարդ չընայիր ի յինքն յերակ
Նա ի յաշաց ելաւ վթավ:

Զաւըն ի ճըղըն լինիմ ի կահ
Եւ միշտ գիտեմ զլարդին ըռահ
Զով որ տեսնում նա ինձ է մահ
Զվարդըն քաղեն տանին անշահ:

Վարդն է զգեցեալ գունով հանդերձ
Ուրախանամ որ լինիմ մերձ
Կ'ասէ. Սիրով դու առ իս դարձ
Զահն եւ զերկիւղն ի յիսնէ բարձ:

Կ'ասէ. Ա'առներ դու հետ ինձ խաղ,
Ես եմ կարմիր 'և որաղ որաղ
Ցաւզն ի յամպէն իջնու պաղ պաղ.
Վեր վլրանիս իմայ խաղաՊ:

Վարդըն կ'ասէ. Զձայնըդ քաղցր անձ,
Յերիկուանէ ես եմ հարբած,
Ամէն ծաղկանցն եմ սար ու թաճ
Պայծառ գունով լուսաճաճան:

Գրիաթ կ'առնէ ինքն յամէն ժամ
Զկանաչ փարդէն յետ կու բանամ
Ըլքեղ տեսնում 'և ուրախանամ
Դ'այլ ի քեզնէ ոչ հեռանալ:

Բըլբուլն ըզլարդըն կու գովայ
Յերիկուանէ ձայնըն կու գոյ,
Դրադիունքն ամէն են քեղ ծառայ
Դու թագաւոր եւ տէր նոցաՅ:

Բըլբուլն զարթնի կ'ս գիշերին
Վարդըն փըթթի առաւաւտին
Ցաւզն իջնէ ի վրայ թըրփին
Պայծառանայ գեզըն վարդին:

Շուրջ ու բոլոր իւրենըն փուշ
Հոտըն բուրէ վարդին անուշ
Թըրթրաւ բըլբուլն եղեւ բէուշ
Ասաց. Ինչ ժամ եղէ քեղ թուշ:

Եմուտ բըլբուլն ի վրան վարդոյ
Թ'ես եմ ժամպատ յանդէտ մարդոյ
Բեր համբուրեմ ըզտիպըն քո,
Որ դուրանայ ցաւըս մարթնի:

Սէր ես չունեմ հետ քեղ վազուց
Զդալդ ու զզընալդ քեղ ով ուսոյց
Դու ես ազուր եւ վայելուշ
Յէր կու խոցես զիս առանց սուզ:

Զտիւ ու զգիշեր եմ ես ի տապ
Եղէ անշարժ որպէս ի կապ
Լափած սըրտիս ես գու շարապ
Որ սեւացեալ է քան զարաՊ:

Զայնէ բըլբուլն անամաչ,
Ասէ. Կենայ վարդըն կամաչ

Ծաղկունքն ամէն ելնուն յառաջ
Այն զաւաւոր արբային քաջ:

Դու պատուական աղուոր ու թառ
Ենու չկայ առնէ քեղ ճառ
Պայծառ գունով ես միշտ ի վառ
Քո թըլչնամւոյն սիրտըն քան զսան:

Ի հետ վարդին քանի դատիս
Սիրով նորա դու միշտ մաշխ
Երբ նա քաղցրիկ նայի ի յիս
Զըւարձանայ սիրտ եւ հոդիԱ:

Ես կու այրիմ միշտ կըրակով
թէ չի տեսնում զլարդըն վրանով
Յէր կու մերժէք զիս կարաւտով
Ես կու գովլեմ զլարդըն ձայնով:

Կ'ասէ. Զըկայ ի քեղ արատ
Արայ աշխարհիս կենաս անհատ
Ի փորձանաց կենաս ի գատ
Կանաչ վըրան եւ կարմիր այՏ:

Յամէն սարահ որ լուսանէր
Բըլբուլն ի վարդըն սալամ գէր
Ղումին քաղցրիկ եղանակէր
Զվարդն ու զըլբուլն ուրախ առնէր:

Հետ բըլբուլին արա զըրուց
Երբ որ գայցէ ինքն ի գըրուց
Ուրախութեամբ ըզքեղ որնուց
Զնա որոշէ ի յայլ հաւուց:

Վարդն ի բըլբուլն երբ խաւսեցաւ
Այլ արտմութեան հոդ չի տարաւ
Քան թէ իւնդաց 'և ուրախացաւ
Զէ իւր սրտի սէրըն լըցակ:

Եղեւ բըլբուլն թեւաթափ
Թէ երբ ածեմ ըզվարդն ի յափ
Քանի ֆըղան կանչեմ անչափ
Ի դէմ վարդին հարկանեմ ծաՓ:

Ի ձեր սրբտիկ գուք սէր չունիք
Այնով զիմ ձայնը չընդունիք
Վարդըն կ'ասէ. Ա'առներ հերիք
Ես կու կանչեմ 'և ունիմ կարիք:

Գիրի Գրիգոր անիշելի
Եւ անպիտան Աղթամարցի
Սէր աշխարհիս սուր երկուայրի
Հոգիս նովաւ վիրաւորի:

Աստուածատուր Ա'եծոփեցի
Յինէն խընդրեաց եւ ես գրեցի.
Եւ ասացէք սըրտով ի լի
Ինձ եւ նորա "Սէր ողորմին:

Թուական Հայոցն ինըն հարիւր
Եւթանասուն երկու այլ իւր.
Հագարացիր աւրինաւք թիւր
Զաղգըս խտնձեն որպէս ըղչուր:

3.

ՏԱՂ ՍԻՐՈՅ

և ԳՐԻՎՈՒՐԻ ԿԱՅՄՈՒՀԻԿՈՒՅԻ ԱՂՋԱԲԱՄԱՐցՈՅ:

Մաքուր պատկերով նըման հրեշտակի
Անդին մարգարիտ յեռեալ ընդ ոսկի.
Սէթ՝ և Արխողոմ, Յովսէփ որիրալի,
Անձամբ վայելուչ ի մեջ ամենի:

Է՛ զօնճայ տըհան, ծաղիկ նըռնենի.
Պատղվ բարունակ եւ դալար ուռի:
Դու քաղցրահայեաց փըթթեալ վարդենի,
Արմաւ եւ շուշան եւ նըշտարենի:

Ուներդ է քաշած քան ըլմափած թուր,
Թարթափդ է քո թեք քան ըզնըշտար սուր,
Ըսպանես գերես յաւրըն հաղար բիւր,
Զեհէ հուսնու սուրաթ ու զեհէ սումբուլ:

Դու նազուր տայուս եւ մրցի թութաք
Կարկաջող կաքաւ, գարնան ծիծեռնակ.
Բըլըուլ ու զումբի լատիֆ ու զիրաք
Հաւտհաւտի սաբայ եւ փիքար մալաք:

Ոսկի ի Հընդկաց ակրն պատուական
Շուրջ գամ եւ փընտուեմ ըզքեղ անխափան.
Ես եմ քեզ Խընդրող եւ վաճառական.
Ի բազում մըտաց ծածուկ՝ և անկուման:

Նայեաց մէկ ընդ իս աշաւքըդ մաստան,
Կամ քաղցրիկ խաւսիր կամ տուր պատասխան.
Ճիկարում քապապ կօղում եաշխան
Կէճայ ու կունտուզ զըլարըմ ֆըլզան:

Սըրհու սահարսան ուզունուր հունար
Թօքար աղղընտան նօպաթ ու շաքար
Յով որ դու նայիս եւ առնես նատար
Լինի քան ըզմոմ պողպատէ թէ քար:

Սիրով լափեցիր՝ և արիր զփիրարս խոց,
Կու տապիմ՝ այրիմ որպէս ի հընոց.
Սըրտէս կու թափի յոլով հուր ու բոց,
Զայդ աստուածադիծ պատկերդ քո ինձ ցոյց:

Քո մէջքդ է բարակ քան զուռի վարոց
Մպիտակ ատամոնքդ մարգարտէ շարոց
Դու քաղցրատեսիլ եւ պըտուզ ծառոց,
Ցայդ շիրին լեզուեղ տուր երկու զընյոց:

Զենոազիրը՝ A, թղ. 24ը-26ը.

B, թղ. 16ը.

C, թղ. 88ա-91ը.

E¹, թղ. 113ը-115ը.

Տ, էջ 23-28.

Ղ, թղ. 251ը-253ա.

Հրատարակութիւնը՝ H, էջ 93-95.

Կ, դր. Աղթ. 57-61 (յամէ 1595է).
Ք¹, դր. Աղթ. 61 (յամէ 1617, տնս
անդ, 61).

P, էջ 131-33.

Z, Արեւ. Մամուլ 1885, էջ 7:
(աղաւալեալ օրինակ, յապա-
տած, տողեն խառնակուած):

Քան զշամբ եղեգան ելեր ես շիտակ
Ուներդ է կամար որպէս զաղեղնակ.
Աչերդ է պայծառ որպէս ըզծովակ,
Կարդ եղայ ի ներս՝ և եղէ անձարակ:

Թարթափդ է խանջար ինքըն պողպատ զուտ,
Այսուով զիս հարիր՝ արիր խուրա ու մուրա.
Ամպի պէս ածիր ինձ սաստիկ կարկուտ,
Թէ ես մեռանիմ քեզ շահ չէ՝ աւգուտ:

Ծըրթունքդ է քո լար կըլափդ է անբար,
Տաշխ եւ կինամն նաֆայի թաթար.
Զըմուռ եւ հալուէ ու լալ եւ ձօհար
Ձօհայ, մուշմարի 'և արուսեակ պայծառ:

Վեր ես գընացեր քան ըզմինոբար
Նըմնենի գըրախա եւ սալի չինար
Լեզուդ է շիրին քան զՄըսրի շաքար
Ի քո թըշնամույն շընիքըն տապար:

Քան զգարնանային մանուշակ հոտով
Որպէս քաֆուր վարդ պայծառ ես գունով.
Ծագիս քան զարեւ երկնից կամարով
Զերդ զըմուրեալ լուսին ես լուսով:

Երբ որ դու շարժիս ոտաւքդ ըրովան
Որ տեղ դադարիս այն տեղն է բօստան
Հէնց սիսամթով իջնուս քան ըզդան
Դըրիր զզգերիս զէնջիլ՝ և ի զընդան:

Խեւ Աղթամարցի գու բարեաց անջան
Ունայն թըշնենի փշարեր անդաստան
Թող զսէր աշխարհիս այս անցուորական
Զի գառն ու լեզի եւ յոյժ անպիտան:

Անաւրէնութիւնքը քո բարձրացան
Որպէս բեռն ծանր սաստիկ ծանրացան
Երբ որ մըտանես ի հող՝ և տապան
Ազա աւաղես դառնաս փոշիման:

4.

ՏԱՂ ՍԻՐՈՅ

և ԳՐԻՎՈՒՐԻ ԿԱՅՄՈՒՀԻԿՈՒՅ ԱՂՋԱԲԱՄԱՐՑՈՅ:

Դու ես արեգակն՝ լուսին ի լըրման,
Զէկայ քեզ աւրինակ ի յորդիս մարդկան,
Բաշաթքի շաւի խւուֆի քանան,
Է նաւ ուսիդա զուլի բա բօստան:

Պայծառ արուսեակ ի յառաւաւտու,
Ես եմ քեզ փափար՝ և յիսնէ ես հեռու,

Զենոազիրը՝ A, թղ. 21ը-25ը.

B, թղ. 13ա-16ը.

C, թղ. 91ը-95ը.

E¹ թղ. 112ա-113ը (սկսեալ թ.
45էն շատ աղջատուած, թիւ
անգամ նկատի աղինը).
S, էջ 330-334:

Հրատարակութիւնը՝ H, էջ 68-70.

K, դր. Աղթ. էջ 67-71.

P, թ 118-120.

Q, էջ 249-52 (շատ յապատակ):

Իմ շուշան ծաղիկ, կարմիր վարդըն դու
Հրա գեղ ամագի բէ բարամ բըթու:

Սախթեալ գեղեցիկ, սոկի մադրասա,
Մէհրապ է քաշած, զուներդ ի նըմա,
Աչերդ է զանդիլ ի ներքոյ նորա,
Կարդան անդադար անդ քալամուլլահ:

Թուրբէթը մամուր եւ մաքաթուլլա,
Գամ յայդ հեռաւոր ճանապարհու որ քեզ կայ,
Քըստանամ թըսթէհ բը փուշամ խըրդայ,
Լինի թէ աչերս քեզ արժանանայ:

Իմ սիւն ի սրախու և իմ ուրախութիւն,
Իմ շունչ ու հոգի և իմ կենդանութիւն,
Աչացս առաջի ես, քուն և ի յարթուն,
Դուշմանի շումա շաւի ջիդարխուն:

Նորաբոյս ծաղիկ եւ տունկ նըշենի,
Երեսդ է պայծառ քան ըզթերթ վարդի,
Է ամբար ֆըշան հորի ու փարի,
Զշինդ ու զնորասան քո մէկ իսան արժի:

Ըսրթունքդ է շաքար, խաւսանքըդ դանդ է,
Լեզուդ ի բերանդ անդին ջօհար է,
Ճամասփիւռ ծաղիկ հոս ի քէն բուրէ,
Այս քեզ աւրինակ, քոյդ այլ փարթամ է:

Ուներդ է քաման, թարթափդ է քոթիր,
Զան դաստ ու լաշքար մէքունի թադրիր,
Թըրով ու սրով շատ ոք խոցեցիր,
Զէհէ հուքմ ու հրաման, զէհէ սախթափիւ:

Ասիւծ ի շամբի բազկաւք զաւրաւոր,
Ամէն կենդանեաց դու ես թագաւոր,
Երբ աղաղակն ձայնիւդ ահաւոր,
Սարափին, գողան երէքըդ բոլոր:

Կարմիր ըսպիտակ իրնձոր յանտառին,
Ծըրար ըստաշնից եւ իւղ մեծագին,
Վազելով գընաս ի վերայ լերին,
Նրման այծեմանց եւ որթուց եղին:

Բերկութեան բաժակ ու ապիհայեաթ,
Ես եմ ծարաւեալ, արբն ինձ մին կաթ,
Բըդէ փիալա ու շիրին շարբաթ,
Մարդա զընդա քունի գարի քարամաթ:

Քան ըզքաջ արծիւ բարձրագընաց ես,
Գեղեցիկ բալայ լատիֆ ու թառ ես,
Փայլուն սիրամարդ ոսկէփետուր ես,
Քաղցրաձայն կաքաւ մըզիսահար ես:

Սուրաթդ է սատափ, մարդարտաքըրըտունք,
Է փիստադը հան ու բարտկ ըսրթունք,
Սուտակ, գահանակ ու շարեալ ակունք,
Իիւրեղ քանդակեալ մատունք և ատամունք:

Քան զգարնանային ամպ քաղցրահոսան,
Վայելուչ գունով զերդ ըզթիածան,
Հողմով տատանի քո հեռըն դեղան,
Երբ որ ելանես սահրայ և ի սէյրան:

Կիպարի, նոճի, կանաչ ձիթենի,
Նարինջ ու թուրինջ, տունկ պալասանի:

Տաւսախ, սինուրար, շըմշատ ու տոյբի,
Միշտ կանաչ կենաս քան զնըշդարենի:

Զաւրըն կու մաշիմ ի հոգս և ի զուսայ,
Վախեմ թէ լինիմ ի քեզնէ ջուդայ,
Կամ զիս մոռանաս ու տաս ինձ ջազայ,
Բուղիմ լիիրանդմանդ քարդի դիւանայ:

Նոր գարուն եղեւ եւ նոր առաւաւտ,
Նաւ բըլըլ ամատ, զումրի ու հաւտ հաւտ,
Նոր ձայն արձակեաց, նոր նըստայ ի մաւտ,
Նաւ գուլ ու սամբուլ, ես էի կարաւտ:

Հեռացաւ գընաց յինէն աղըտմութիւն,
Եկն եհաս այսար ինձ ուրախութիւն,
Այլ փափաք չունիմ, իմ փափաքըն դուն,
Քաղի լցո աշացըն քո թըշնամեոյն:

Քեզ միշտ հովանի բանըն հայրական,
Միքայէլ հրեշտակըն քեզ պահապան,
Յաշնարհըն կենաս անփորձ և անսասան,
Անմեղ անարատ եւ անապական.

Այ Աղթամարցի, գու ծառայ մեղաց,
Աւուրբըլ գընաց ահա ի ձեռաց,
Զգաստացիր հիմիկս եւ կաց ի յոտաց,
Լալով աղաչէ ըզթըրիստոս Աստուած:

5.

ՏԱՂ ՍԻՐՈՅ

Ի գրիզորիս Կաթողիկոս Աղթամարցայ:

Գու գրախտ Եղեմայ արնկեալ յԱնեղէն
Եւ ի յելս արեւու տեղիք լուսեղէն.
Ծառաւէք ու ծաղկաւք պըտղովք շողեղէն
Զոր եւ շըրջափակեալ պահէ Սերովիլէն:

Որպէս զնախաստեղըն գեղուղէշ ես
Տիպ եւ գաղափար Տեառն Աստուծոյ ես.
Պատկերով պատուեալ քան զՄիքայէլ ես.
Եւ ի հողեղինաց հըրեղէն ես:

Թափանցիկ լուսով ակըն արեւու
Լիալիր լուսին մեղմով գընաս գու.
Ասորդ վառ ի վառ ցաւդ առաւաւտու
Եւ աւետարեր հողմըն հարաւու:

Լեառն Սարաբագ, կարմեղ եւ Ախնայ
Թաբոր և Ահերմնն նրման բեթենայ,
Քահանի սրբանդէլ եւ փուռ քէմիայ
Ով ի քեզ գիմէ շուտ փարթամանայ:

Զիոնագիր՝ Ա, թղ. 26ը-30ա.

Բ, թղ. 19ը-22ը.

Ը, թղ. 95ը-98ը.

Տ, էջ 99-104.

Է¹, թղ. 115ը-119ը (կը նշանաւ կենք պարզ Ե).

[Ե, թղ. 253ա-254ը].

Հրատարակութիւնը՝ Ի, էջ 95-98.

Կ, գր., Աղթ. էջ 62-66.

Ղ, էջ 252-254 (վատ օրինակ):

Պ, Հայ աշ., թ. 115-118:

Վլստակ եղեմայ եւ գետ Յորդանան,
Սելվմայ աղքիւր եւ ջուր ես յուզման
Անկեալ եմ հիւանդ մերձ առ քոյդ դըրան
Սպասեմ հանապաղ ես առողջութեան :

Փայլուն մարդարիտ ի մեջ սադափին
Յահագնատեսիլ յատակըն ծովին,
Որ դաս ի ցամաք ձեռաւք լողնորդին,
Եալութ ու զմբուխտ, գոհար մեծապին :

Աերնոց վեհագոյն եւ աշխարհի զարդ,
Ուշիմ եւ խոհեմ՝ անաւրինակ մարդ,
Նոճի, մըրտենի, սանդալի եւ սարդ,
Նումանի ծաղկի եւ փըթըթեալ վարդ :

Յարեայ շըրջեցայ ի մեջ գիշերոյս,
Խընդրեցի գրտայ զիմ աչացըն լոյս,
Եկ իմ գեղեցիկ քըրբում եւ նարդոյս
Ոչ թողից ըզքեղ, մուտ ի տուն գինույս :

Կեփազայ ոսկի եւ մաքուր արծաթ,
Վարսաւք վայելուչ որպէս ըզթուխ սաթ,
Ով որ տեսանէ գառնայ մաղասկաթ,
Անդուր՝ անդաղար առնէ Քըրիթաթ :

Է մահի թամամ գըհանի թանկթար
Է քաման ապրու արմաստի նիզար
Երբ ի կան ածես զաշերդ կամկար,
Մըրտեր խոցուես համարով հաղար :

Սամբուլ՝ ը ըսեհան լալա՞չ ու գուլզար
Բըլբուլ գաւանդայ ամաս բա բա՛հար
Նալա՞ ու ֆիլան մեքունաթ սահար
Բաշաթ քի բնամ ըռուի դիլար :

Նարինջի ծաղիկ, կալիսի տերեւ,
Դու վարսաւորեալ յարմաւենոյ ձեւ.
Փայլ ըզփայլի տաս սիրամարդի թեւ,
Խընդութեան տեղիք աչաց լոյսրո քեւ :

Հոսրդ քո բուրե վարդ ու շուշանի,
Սուշկ եւ մանիշակ, հովիս ծաղկալի,
Նարդիկ, նոնոփար, բըլուր կընդըրկի,
Ամենայն մըտաց ես ախորժելի :

Դու սքանչելագործ քան դաւաւոր խաչ
Ահաւոր տեսլեամբ քան ըզքար ի քաջ
Ելանես գընաս եւ լինիմ հառաչ
Կամ խաւափի ընդ իս կամ նըստիր ի յաջ:

Գիշեր ու ցորեկ եմ ես երերուն
Ոչ կենամ ի գուրս ՚ ոչ աւթիմ ի տուն,
Սահրամ է գարդամ համշու Սաջնուն
Իմրաւզամ ֆըրհատ գիլիմա փուռ խուն :

Զարկած ի վերեդ քեզ կանաչ վըրան
Բազմիս ահաւոր ՚ ես քեզ յանդիման
Ըաւիշանկ շաբարին ըսու արշաւան
Էլ պաղեղի ու գուռ ի դան դան :

Սիրար փափաքի եւ կայ ի գողման
Աչերս է կարաւատ տեսոյդ աներման
Սէռաւ զըութիմ փէշի թումեհման
Մառանջ մէրաւ ամսարու արի խուրամ:

Զիարդ բաժանիմ ի քէն կենդանի
Առանց քո աեսոյդ շունչըս կու քաղուի
Չուն թարկ ըրդահամ գուլի խօշ բուի
Գարբինամ հաղար ջօր ու որթամի:

Աւրհնութիւն Փըկչին ի քեզ իշանի
Կամաւքն աստուածային կենաս կենդանի
Գունդը.ք չար այսոցն ի քէն հալածի,
Զերդ ըզարեգակն փայլես ի յերկրի :

Է՞ր ունայնաբանես Աղթամարցի
Այս կեանքս անցաւոր է, քեզ յուշ լիցի,
Այժմ յաւժարութեամբ ես մեղաց գերի,
Բայց յետոյ լինիս ողորմ ու լալի :



Մ Խ Ի Թ Ե Բ Ե Բ Ջ Ն Կ Ա Յ Ի

(Ժ Դ Դ Ա Բ)

Միհթար Երզնկացի ԺԴ դարուն ծաղկած
Երզնկեան Գլուցին կը վերաբերի, որուն յա-
ռաջացուցիչներն եղան Յովհաննէս, Կոստանդին,
Մովսէս, Կիրակոս Երզնկացիները :

Իր մասին կենսագրական տեղեկութիւն-
ներ աւանդած է մեզի ինքը 1314ին հրամանաւ
իւր ուսուցիչն՝ Գրիգորիս Երզնկացւոյ ի Գլածոր
Ընդօրինակած Լուծմանց զրքի մեջ (թ. 803)¹
Եւ 1328ին Երզնկայի մօտ Երկայնի վանքը գրած
Աստուածանչի մեջ², որոնք այժմ կը գտնուին
Վինեամիկ Միհթարեանց Հարց Մատենադարա-
նին մեջ :

Միհթար և կոչեցեալ Երզնկացի ծնած
կը թուի Երզնկա կամ ըրջակաները. յիշուած
Ընդօրինակութեանց մեջ կը ինդրէ յիշել իւր
ծնողները զհանդուցեալն ի Քրիստոս զՊաւլոս
Եւ զԾիրանց. Եւ զհարազատսն իմ զՄատթէոս
Եւ զՄարտիրոս զկրօնաւորեալն Եւ զքերսն
նոյնին յետեւող զՄինայ Եւ զՄարթայ... (Սար-
գիսեան, 160) “Եւ զհօրեղօր որդին իմ
Վարդպապ, որ յետոյ եղեւ կրօնաւոր...” (Հայապատում, գ. 114):

Միհթար կերեւայ ժամանակ մը ապրած
է աշխարհիկ կեանք, եւ ամուսնացած. 1328ին
կը ինդրէ յիշել զօրդիսկն իմ զԲարսեղ
արեղայո (Սարգիս, 160): Ապա առանձնացած
է Երզնկայի մօտերը հաստատուած մեծահաշուկո
Տիրաշէն վանքը Եւ աշակերտած Գրիգորիս
Երզնկացւոյ (ծննդեամբ Խարբերդցւոյ), Առ-

¹ Ի մէջ բերուած քաղուածաբար Հայուպատում, գ.
գ. § 352, էջ 112-116:

² Հ. Բ. Սարգսեան Ցուցանութեան 158-160: